

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԻՆՑ


ԳԱՐՈՒՆԻՆ ՍԻՐՏԸ

(Ողբերգութիւն)



1921

891.99
Բ-71



18 NOV 2011

99

71

ՄՎ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ

1. ԱՇՈԽԴ ԹԱՐԱՆ (Ժողովրդական երգիչ) 35 տարեկան
2. ԶԱՐԻԿ {
3. ՍՈՆԻԿ } (Աշուղ Ֆարանի եաբերը) 27-30 տարեկան
4. ՎԱՐԴՈ (Միջնորդ կին, ֆարանի բարեկամ) 45 տարեկան
5. ՆԱԴՈ (Երիտասարդ սիրահար) 25 տարեկան
6. ԶԱՅՆԻԿ (Փօրիկի հարսը) 23 տարեկան
7. ՓՕԹԻԿ (Գիւղացի մը, Զայնիկի կիսարը) 50 տարեկան
8. ԵՂՍԻԿ (Փօրիկի կինը) 46 տարեկան
9. ՄԱԿԱՐ (Փօրիկի տպան, Զայնիկի ամուսինը) 30 տարեկան
10. ՏէՐ ՄԱՄԲԱՐԵ (Գիւղի Աւագ Քահանայ) 55 տարեկան
11. ՊՅՈՒԿ {
12. ՄՆՃՈ } (Գիւղացի երիտասարդներ) 25-28 տարեկան

ՈՒՐԻՇ ԳԻՒՂԱՑԻՆՆՐ ՆԻ ՀԱՐՄՆԵՒՈՐՆԵՐ

8933 (14220-57)

22.04.2013

31.337

31575-42

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՈՒՆ

ԱՇՈՒԻ. ՖԱՐՄՆ. — Հազուած է սեւ, երկար եւ թերեւ վերարկու։ Մազերը երկար են եւ վեր սանտրուած, կը հասնին մինչեւ ծռճրակ։ Ունի սեւ, երդեհոնդ աչքեր։ Բարձրահանակ է։ Կը խօսի հանդարտ, բայց բուռն։ Իր խօսերուն կու տայ շա՞տ խորունկ նշանակութիւն։ Իր փիլիսոփայութիւնը բարձր է, բայց անթիկ կ'արտայայտէ լշուուած։ Իր խօսերու ամենայետին շեշտին մէջ կշռուած։ Իր խօսերու ամենայետին մէջ կշռուած։ Ինքզինքը պէտք է դնել խոր, շատ խոր համբգում։ Ինքզինքը հաւնող մարդ է, առանց ծանր եւ անտանելի յաւակնուուրեան եւ սեափառ քօնի։ Ունի տաք վերաբրում սեւէ խնդրի հանդէպ, որ իրեն կը ներկայանայ, յանախ ժպուուն, իր բարկութիւնն անգամ ֆաղցը է եւ դիմացինքին վրայ վաստ տպաւորութիւն չի գործեր։ Ունի ֆաղցը, հեշող ձայն, երգելու չափ երաժշտական։ Պէտք է միանգամ ընդմիշտ խուսափիլ արագ արտասահութենէ։ Բացարձակապէս Ֆարանի մէջ չիկայ մեւականութիւն, ունի ազնուական շարժուածեր։

ԶԱՐԻԿ. — Կարմրտուն կիմ է, սեւ աչքեր, ֆիչ մը զէր եւ միջահասակ։ Կը հազուի արեւելեան բոցավառ գոյներ, բաց-կապոյտ չիր մը փարքած գրլուխը եւ ծնօւռ գոցած կիսովին։ Համակերպող է, իր բաղդին հանդէպ թերեւ մը վշտալիր, կ'տիրի, բայց խուսափուկ է իր մոայլութիւնը։ Զափազանց խնամք ունի Ֆարանի սիրելի բլալու։ Տարփու է, տարփանիք պէտք է արտայայտիչ ըլլայ իր արտաքինէն, տղամարդու հետ խօսելու եւ հայելու իր բոլոր շարժումներէն։ Իր սիրոյ արտայայտութեան մէջ



14516-52

անկեղծ, սրտաբաց : Կը խօսի սովորականէն աւելի
արագ :

արտգ։ ՍՈՆԻԿ։ — Աւելի նուրբ — նիհար —, քարձրահասուկ է։ Ունի խարտեաշ աչքեր, բուխ է, նախանձու, քայց վարպետորեն զիտէ քաղցնել։ Հազած է, Զարիկի նման, արեւելեան դոյներ, կարմիր չիթ կապած եւ ծիօսոք ծածկած աւելի քիչ քան Զարիկը։ Կը խօսի ծանր եւ դանդաղ, վիրաւորիչ շնչառերով։ Սօնիկ տարփանիքի աւելի բուռն հոլ՝ ունի, աւելի խիզախ, աւելի անվախ։ Ունի հեզմական քօն։

ՎԱՐԴՈ.—Միջնորդ կնոջ բոլոր ճարպիկու-
րի մենակը ունի: Կը խօսի արագ: Ամէն քանի մէջ
խառնուղ բնաւորութիւն: Գլուխը կախ է, բայց
իր անհատականութեան պաշտպանութեան համար
կը դիմէ ամէն միջոցներու: Ունի տանջուած դի-
մազգեր: Ամէն քանի մէջ իր անձը պաշտպանելու
չափեր ունի: Վարդօս պէտք չէ ներկայացնել բո-
լորովին հակակրելի, անիկա շատ անգամ համակրե-
լի գծեր ունի, ուրիշին օգնելու իր պատրաստակա-
մուրիւն: Չի բդիլիր միայն տնտեսական շահերէ, այլ
եւ շահազգրգիռ է սիրոյ երջանկութեան համար: Վար-
դօս կը հազորի գաւառական կնոջ հագուստներ,
գոյնզգոյն եւ վառող, միշտ մոխրագոյն շալ մը գրե-
յունուն, որ առհասարակ կը ճգէ ուսերուն վրայ:
Վախսկոտ չէ, բայց պաշտպանուղ:

ԶԱՅՆԻԿ.— Տարիանենով սպառագէն աչքեր, ա-
րեւելեան աննման գեղեցկութիւն: Երկար, սեւ,
զանգուր եւ հիստուած մազեր, լիքը կուրծք, աշ-
խոյժ, ժիր, անվախ: Իր բովանդակ արտաքինը կը
բուրէ հեշտանեք, սէրք բնական է Զայնիկի համար,
բնական են եւ իր բուրք յանդգնութիւնները: Մի-
ջահասակ է: Հագուած է վերէն վար կարմիր: Ա-
նապարոտ է: Զայնիկի մէջ պէտք է դնել լիակա-

տար անկեղծութիւն, միամսութիւն, հիացման ար-
տայայտութիւններ։ Զայնը կ'երգէ, իր տարիքէն
շատ աւելի մանկունակ շեցսեր եւ արտայայտու-
թիւններ ունի։

ՏԵՐ ՄԱՍԹՈՒՅԻ — Համոզուած եկեղեցական է,
քոնիդ աւանդամոլ, ուժեղ եւ զայրայրով լեցուն նոր
կարգերուն դէմ։ Տէր Մամբրէն անկեղծօրէն կը սի-
րէ Ֆարանք, իսկ Ֆարան կը ցուցնէ բաւականին
խոր յարգանք քահանայի հանդէպ։

Մնացեալները գիւղական սովորական մարդիկ են:

ԱՐԱՋԻՆ ԱՐԱՐ

1.

Տեսարան : կը ներկայացնէ պարտէզ մը Խարքեր-
դի Ծովք լճի ափին : Լինը քնչօրէն կը ծփայ : Կա-
պոյտ երկինք, որ երթալով կը շառագունի, ծառեր,
ծաղիկներ, նոր բացուած առաս վարդեր : Ամէն կողմ
խորո՛ւնկ զգալի է գարունք, սոսափիւն, տերեւներու
մեղմ շրշին : Հեռուներէն լսելի կ'ըլլան նիշեր :
Ժպի՛ս եւ սաւառնում ամբողջ տեսարանը :

2.

Վարագոյրը բացուած ատեմ՝ Աշուղ Թարան նրս-
տած է ծաղկած նշենիի մը տակ, կոթնած բունին
տրշակի վրայ, ֆէմանը կողքին, առշեւը դրուած է
զինին, աղամդերներ, կարմիր ժառջի մէշէն զինին
կը հոսեցնէ հողէ բաժակին մէջ : Անհոգ եւ խաղաղ
է անիկա ինչպէս գեղեցիկ բան մը երազող մանուկ :
Դէմք ժպտուն է, ուրախ եւ խորունկ մարդու բոլոր
դիմագծերով :

ՖԱՐԱՆ — Զարի՛կ, Զարի՛կ :

3.

ԶԱՐԻԿ — (կը մտնէ) Ուշացայ, մեռնիմ քու
ձայնիդ:

ՖԱՐԱՆ — Ինչո՞ւ ուշացար :

ԶԱՐԻԿ — Դուռը կեցած Շողերին կ'սպասէի :
Երէկ ըսաւ պիտի գայ ինձ տեսնայ :

ՖԱՐԱՆ — Կեսուրէն չի՞ վախնար :

ԶԱՐԻԿ — (Մեզմ) ի՞նչ դիտեմ :

ՖԱՐԱՆ — (Բաժակը բարձր բռնած՝ կը յարի անոր կարօտագին) Եկո՛ւր, Եկո՛ւր, նստէ՛ կողքին, ծնկանս քով, թո՛ղ գարունը քու մէջովդ անցնի իմ երակներուս :

ԶԱՐԻԿ — (Կը նատի կողքին) Սօնիկը ուշացաւ :

ՖԱՐԱՆ — Ինչքան կ'ուզէ ուշանայ, իմս է նա...
Դուն իմս ես, նա իմս է, բոլորը իմս են, ես բոլորինն եմ : (Լոռութիւն) Սիրելը արեւի պէս բան է, հոգիս, անիկա բոլորին համար է, բոլորն իրենն են : (Լոռութիւն) Քակէ՛ գլխուդ քօղը, ծակող աչքեր շիկան հու : (Ինքն իր ձեռքով կը քակէ չիթը, կ նետէ մէկ կողմ, մազերու սեւ փունջերը կը քափին Զարիկի երկու քունքերէն վար : Պչրանք, նազանք, մեղմագին ժպիտ) :

ԶԱՐԻԿ — Ես քու արեւիդ մատաղ, (Կը փարքուի վզին) :

ՖԱՐԱՆ — Դուն իմ արեւին մատաղ, ես քու ուրերու փո՛չին, մազերուդ հատին մատաղ, (Կը համբուրէ երկար, լոռութիւն) :

ԶԱՐԻԿ (Կը լեցնէ բաժակը, ումազ մը կ'ըմպէ եւ միեւնոյն բաժակը կը մօտեցնէ ֆարանի շրթներուն) :

ՖԱՐԱՆ — Զարիկ՝, դուն գարնան ժպիտ, Աստուած ալ չէր ծերանար եթէ եար ունենար, եթէ սիրէր մէկին աեղ երկուքը, նա ալ պիտի չուզէր որ գերեզման լինէր, եարերը գալին, Հողն համբուրէին, մազերնին արցունքով թրջէին :

ԶԱՐԻԿ — (Լոռութիւն մը յիտոյ) Ես գիտեմ, դուն Սօնիկը ինձմէ շատ կը սիրես, նա որ տուն կուգայ՝ քու աչքերդ ուրի՛շ կը դառնան, ուրի՛շ :

ՖԱՐԱՆ — Եարը եարէն անուշ է, սիրողը մէկ է, սիրուղները հազար են, ես բոլորը կը սիրեմ :

ԶԱՐԻԿ — Մէկը հազար արժէ, հազարը մէկ չարժէ :

ՖԱՐԱՆ — Սօնիկը կ'երթայ, Սօնիկը կ'ուզեմ, դուն կ'երթաս՝ քեզ կ'ուզեմ, դուք որ երթաք ես միւսը կ'ուզեմ : Սիրս է, Զարիկ՝, մի նեղանար, (Կը շոյէ Զարիկին) սիրտը ծով է, ծովն ալ այս ցամաք ներէն աւելի ընդարձակ է :

ԶԱՐԻԿ — (Կը տրտմի) :

ՖԱՐԱՆ — Մի՛ տրտմիր, հոգի՛ս, այս սիրտը թող տրտմի իր չոր, անջրդի մնացած պարտէզներուն համար : Երկու եար ունիմ, երկու պարտէզս է կանաչ, վաշիս իմ սրտին, վաշի իմ սրտին, հազար պարտէզ ունի չոր մնացած :

ԶԱՐԻԿ — Ես մի պարտէզ ունիմ քեզմով է կանաչ (Կը փարքուի ֆարանին) :

ՖԱՐԱՆ — Լեցո՛ւր բաժակը, Զարիկ՝, մատներդ կաթեցո՛ւր մէջը, քու կարմիրը, քու արիւնը ես կ'ուզեմ : Աշխարհքի մէջ, սուտ է, ո՛չ լաւութիւնը կը մնայ, ո՛չ վասութիւնը, միայն այս ծովը կը մնայ, ուրիշ աշուղներ կուգան, ուրիշ եարեր կը սիրեն, այս հովին ու ծովը միայն կը մնան անոնց համար :

ԶԱՐԻԿ — Դուն որ պիտի անցնիս, ֆարանը որ ալ խաղ չպիտի ըսէ, այս ծովն ալ թո՛ղ ցածքի, այս ծաղիկներն ալ թո՛ղ չորնան :

ՖԱՐԱՆ — Զէ, Զարիկ՝, չէ, ֆարանին սիրտը ուրիշ աշուղ կը ժառանդէ, աշխարհ կուգայ, կը նստի այս ամիկն՝ այդ սրտով իսակեր կ'ըսէ, պակաս մնա-

4.

ՍՈՆԻԿ.— Ֆարա'ն, Ֆարա'ն, այդ սիրտով գը-
ժոխք կը զառնայ, Ֆարա'ն, հերիք է, պլառումին ու
վարդին տեղը՝ որդեր կը բնակին, հերիք է:

ԶԱՐԻԿ.— Նորէն նախանձեցար, ի՞նչ է, ինձի
հետ նստեր քէֆ կը քաշէ:

ՍՈՆԻԿ.— Միամի՛տ կնիկ, Հազարին հետ քէֆ
կը քաշէ, ես հազարին չեմ կրնար նախանձիլ:

ՖԱՐԱՆ.— Եկուր, նստէ՛ Զարիկի կողքին,
դուք պէտք է երկուրդ շատ սիրէք զիրար, մէկ սրտի
մէջ բնակող, մէկ բերնէ կշտացողները զիրար չեն
տաեր, աշխարհէքն ձեզ ուրիշ բաժին չիկայ, ձեզի
ինկածը միայն այս սիրտն է (կը զարնէ սրտին):

ՍՈՆԻԿ.— (Կուգայ, կը նատի Ֆարանի մատնա-
ն շոծ տեղը, Սօնիկ Զարիկին կը նայի թշնամական
արտայայտութիւնով : Զարիկը կարեւորութիւն չ'ըն-
ծայիր):

ՖԱՐԱՆ.— Իրարու սիրտ մի՛ կոտրէք, ձեր տաք
րոյնը մի՛ աւերէք, եկէ՛ք ես ձեզ պաշեմ, դուք ալ
իրար պաշէք, մէկ մէկ հատ ալ կը խմենք, այն ատեն
արեւը մերն է : (Կը համբուրէ երկուրդին) Իրար պա-
շէք, իրար պաշէք, տեսնեմ, ես կը լեցնեմ ձեր բա-
ժակները (զինի կը լեցնէ):

ՍՈՆԻԿ ԵՒ ԶԱՐԻԿ.— (Դժկամակելով բայց Ֆա-
րանի սիրտը չկոտրելու համար, Զարիկ աւելի հա-
մակիր, իրար կը համբուրեն, զերմութիւն չիկայ այդ
համբոյրին մէջ) :

ՖԱՐԱՆ.— Առէ՛ք այս բաժակները : Ես եմ լե-
ցուցեր, խմեցէ՛ք մինչեւ յատակը : Հէ՛յ, հէ՛յ, այս
Հարուստ, առատ աշխարհէն դուք երկուրդ էք միայն
ինձ բաժին ինկեր, խմեցէ՛ք, խմեցէ՛ք :

ցած գինին կը խմէ, եարի կուրծքին կը փարի, այս
սրտին պակաս կարօտը կը լեցնէ :

ԶԱՐԻԿ.— Ես քու բերանիդ մեռնիմ, բերանէդ
թափած նուան հատիկներուն մեռնիմ :

ՖԱՐԱՆ.— Զարիկ'կ, այսօր մի հատ ալ դուն
խմէ՛, մարդ չունիս, որ բարկանայ, ողորմած հողի
հայրդ լաւ քաշող էր, կեսուր չունիս որ վայդ տայ,
վա՛ռք Աստուծոյ, դրացիէդ առ ու ամօթ չունիս (կը
լեցնէ բաժակը):

ԶԱՐԻԿ.— Դուն որ իմ կողքիս ես՝ վախն ու ա-
մօթը ինչու են պէտք, գինի չէ որ՝ թոյն տաս կը
խմէմ : (Վանեն բաժակը) Եարին տուածը Աստուծած
է զացեր : Մա՛րդ, իմ մարդս օր մը օրանց չի նստաւ.
քովս՝ շիտակ խոռք մը չի զրուցեց : Թո՛ղ տար՝
լեղի ու սեւ տար, տառ'ր ալ կարօտը մնացի : (Կը
պարպէ բաժակը):

ՖԱՐԱՆ.— (Զարիկի խմելին յետոյ՝ երկու
ձեռքերով կը բռնէ անոր գլուխը, կը նայի աչքերուն
մէջ հիացումով) Զա՛րիկ, դուն մէկ հատիկ չես,
բայց դուն տարբեր ես, միւսը տարբեր է, իմ սրտին
մէջ ամէն մէկուդ համար մէկ մէկ անկիւն կայ (Կը
համբուրէ) լրւաւոր ըլլայ քու մօրկանդ գերեզմա-
նը, որ քեզ ծնաւ, այն ինչ լաւ օր էր, որ մարդդ աչ-
քերը գոցեց : (Կը մտնէ Սօնիկ) Որ ես մեռնիմ, կ'եր-
թամ, կը պատմեմ որ զուն օր ու արեւ տեսար :
Գեղեցկին համար արեւ չի պակսիր, դուն քաղցր ես,
միւսը անուշ է, երկուրդ մէկ քաղցր ու անուշ էք :
Աշուղ կայ մէկ լար ունի, աշուղ կայ երեք լար ու-
նի, ես մեղամո՞ր իմ որ իմ սրտիս մէջ շատ տեղ կայ,
(Կը համբուրէ երկար մինչ Սօնիկ մէկ քանի քայլ
հեռու կանգնած է եւ կը նայի խորապէս մռայլած
այդ զեղումէն) :

ԶԱՐԻԿ.— Քու ձեռքէդ թոյն ալ կը խմեմ, ա-
րեւի՛դ... (կը խմէ):

ՍՈՆԻԿ.— Ես թոյն չեմ խմեր, բայց ֆարանին
տուած զիմին կը խմեմ, աչքերո՛ւդ մառաղ, ֆա-
րա՛ն, (կը խմէ, կը տիրէ պահ մը լուութիւն):

ՖԱՐԻՆ.— (Սքափելով իր մտերէն) Ես շատ
փոքր էի, ևրը հայրս մեռաւ: Հաղիւ կը մտարերեմ
իր պատկերը, բայց լաւ կը յիշեմ՝ մեծ աղմուկ էր,
քահանան չէր ուզեր թաղել, բոլորը մեղք կը հա-
մարէին, որ հայրս եկեղեցական կարգով թաղուէր,
երեք օր խեղճ հօրս դիակը մեր բակին մէջ մնաց,
հոռաւ: Հաւերը գաղաղին վրայ ծրտեցին, վերջը
վերջը հօրս ոխերիմ թշնամիները եկան, հանեցին
դիակը դաղաղին եւ նետեցին ծովը, լաւ որ մայրս
մեռած էր, մեծ քոյրս հեռու երկիր հարս էր գացեր,
խեղճ հօրաքոյրս լացաւ, լացաւ եւ երեք օրէն կաթ-
ուած ըրու ու մեռաւ: Օ՛Փ, օ՛Փ, մարդիկ անիրաւ
են, բայց աշխարհը գեղեցիկ է: Դուք շատ ճահիւ
էք, չէք դիտեր այս պատմութիւնը, դիւղն ամբողջ
հիմա ամօթէն չի խօսիր, բայց վաղը իմ դիակն ալ
բակը կը թողուն եւ երանի թէ ծովը նետեն:

ԶԱՐԻԿ.— Ֆարա՛ն, ինչո՞ւ քահանան զայրացեր
էր հօրդ դէմ, ի՞նչ էր ըրեր հայրդ:

ՖԱՐԻՆ.— Ոչի՞նչ: Աօնի՛կ, ինձ դինի մը լե-
ցուր: Ոչինչ չէր ըրեր, խաղ էր կանչեր, քէման էր
նուազեր, կնիկ էր սիրեր, սիրե՛ր, սիրե՛ր ու սիրե՛ր:
ՍՈՆԻԿ.— (Բաժակը լեցուցած) Խմէ՛ ու սիրէ՛,
մեր լէշերն ալ քեզի հետ ծովը կը նետեն:

ՖԱՐԻՆ.— (Կ'առնէ բաժակը) Մենք երար կը
դանենք, չէ՞ Աօնիկ, (կը համբուրէ) հա՛, քեզ ալ
համբուրէմ, ես քեզ չի մոռցայ, միայն Աօնիկը լաւ
խօսք ըստ, պէտք էր համբուրէի (կը համբուրէ

ԶԱՐԻԿԸ: Ամէն ատեն ե՞ս ձեզ պիտի պաշեմ, որ
ձեր սիրով կ'ուզէ, եկէ՛ք, էէ՛:

ԶԱՐԻԿ.— Հա՞ա՞ (կը գրկէ ֆարանը, կ փաք-
րուի վզով եւ կը համբուրէ երկար):

ՍՈՆԻԿ.— (Նախանձով կը նայի, յետոյ կը կեղ-
ծէ) Ֆա՛րան, հոգուր մեռնիմ, Ֆա՛րան, մէկ առ
քէմանդ, մեղ երգ մը տուր սրտէդ (Կ'առնէ ֆէմանը,
որ դրուած է ֆարանի կողմին, հանդիսաւոր կերպով
աղեղը կը բայց շրբունիներուն եւ կուտայ ֆարանին):

ՖԱՐԻՆ.— Լաւ յիշեցուցիր, Աօնի՛կ, այսօր
լաւ օր է, երդն ալ կարծես պատրաստ է շրթունք-
ներուս վրայ: Զարի՛կ, եկո՛ւր, քու շրթունքներուտ
ալ քսեմ այս աղեղը, թո՛ղ կը կին եւ կը կին քաղցրա-
նայ: (Զարիկը կը մօտեցնէ իր շրբունիները ֆարա-
նին զինով կրի արտայայտութեամբ, ֆարանը ա-
ղեղ և կը բաշէ անոր շրբունիներուն վրայ) Օ՛Փ, օ՛Փ,
դուք ինձ համար, իմ երգը ձեզ համար, այս աշ-
խարհն ալ բոլորի՛ս, բոլորի՛ս համար: (Կը սկսի
նուազիլ ծնկանը վրայ տառած ֆէմանը, խորապէս
արեւելեան եղանակ մը, կը տեսէ հինգ բռպէ: Նուա-
զը լրանալէն յետոյ՝ ֆէմանը կը դմէ մէկ կողմ, խո-
րապուզուած լուութիւն, կ'արտասանէ յանպատրա-
սից):

Ծաղիկ տո՛ւր, ֆե՛զ երգ տամ,
Պաշիկ տո՛ւր, ֆե՛զ դոդ տամ,
Ասուուծոյ ծնկան վրայ
Սիրելուս երդում տամ:

ԶԱՐԻԿ.— Ա՛խ, ինչքա՞ն կ'ուզէի, որ ծնկանդ
վրայ մեռնէի, դո՛ւն իմ աշքերս դոցէիր:

ՖԱՐԻՆ.— Զէ՛, Զարի՛կ, չէ՛, ծնկանս վրայ մի՛

մեռնիր, ձնկանս վրայ ա'պրիր դուն, ես աչքու չեմ
պոցեր, ես քու սիրոտ կը բանամ, Զարի'կ, քու
սիրոտ կը բանամ: (Կը բոնէ պարապ բաժակը):

Լեցո՞ւր գինին, սիրոտ լեցո՞ւր

Բաժակին մէջ այս սրբազն

Ես'ր, հոգուդ մէջ ինձ տե՛ղ մը տուր,

Ես'ր, հոգուդ մէջ ինձ լա՛ր մը տուր:

ՍՈՆԻԿ ԵՒ ԶԱՐԻԿ.— (Միասին կ'աճապարեն
լեցնել բաժակը):

ՖԱՐԱՆ.— Եթէ աշխարհիս մէջ մեղք մը կայ,
այս բաժակն է, այս բաժակն ալ քաղցը բան չիկայ,
(Կը պարպէ բաժակը): Ես չի վերջացուցի իմ պատ-
մութիւնը: Եկան, հօրս դիակը հանեցին դուրս,
չարչարեցին և նետեցին ծովը ինչպէս սատկած
շան դիակը:

ՍՈՆԻԿ.— Մի՛ յիշեր այդ բաները:

ՖԱՐԱՆ.— Պէտք է յիշել, պէտք է միշտ յիշել,
աշխարհի ամօթն է աս, Սօնիկի: Իմ դիակին հանգըս-
տարանն ալ ծովն է, ես դիտեմ, վերջը, վերջը ես ալ
իմ հօր նման կը դառնամ աղմուկի առարկայ:

ԶԱՐԻԿ.— Թարա՛ն, այս քէմանը հօրմէդ ե՞ս
ժառանգեր:

ՖԱՐԱՆ.— Զէ, Զարի'կ, հօրմէս ժառանգածս
սիրոս է:

(Կը մտնէ Վարդօ, շալը քաշած, յօնքերը աեւ
ներկած, նակատին վրայ ունի ոսկէշարք):

5.

ՎԱՐԴՕ.— Յարա՛ն, նորէն կարմիրը առջեւդ է,
հօրդ որ չքաշէիր՝ վրաս կը կորսուէր,

ՍՈՆԻԿ ԵՒ ԶԱՐԻԿ.— (Կը ժողվուտուին եւ մէկ

կողմ կը քաշուին խոնարհելով եւ երեսնուն քողը
քաշելով մինչեւ ֆիբերնուն ծայրը:)

ՖԱՐԱՆ.— Ո՛ւր տեղաց, ո՛ւր, այսօր հայրս
յիշեցի, իր փառաւոր թաղումը յիշեցի (Կը հեզնէ)
Վարդօ', եկո՛ւր, նստէ՛ բաժակ մըն ալ գո՛ւն բերնիդ
դիր, շատ մեղք գործած կը լինիս: (Կը լիցնէ բա-
ժակը):

ՎԱՐԴՕ.— Ինչո՞ւ մեղք գործեմ, իմ ըրած բա-
րիքները Աւետարանին անկիւնն ալ չէ գրուեր: Մէ՞ղք
եմ ըրեր, որ տունը մնացած աղջիկներուն արեւի պէս
տղայ եմ գտեր, մե՞ղք եմ ըրեր, որ մարդը կորսնցու-
ցած ճահիլ հարսներ ուրախացուցեր եմ: Ես հարս-
նուկներս ի՞նչպէս են, քէֆո՞վ են: (Դառնալով Սօ-
նիկին եւ Զարիկին) Սիրուն հարսնուկներս, ինչո՞ւ
քաշուեցաք այդպէս մէկ կողմ, եկէ՛ք քովս, ձեռք
համբուրել ալ չիկայ, ի՞նչ է, կ'երեւայ աշուղս ձեղ
շատ կ'ուրախացնէ, հա՞՛, (դառնալով Յարանի) թէ
շատ կը չարչարես, Յարա՛ն, հը, ըսէ՛, տեսնե՞մ:
ՖԱՐԱՆ.— Զէ՛, չէ՛, շատ չեմ չարչարեր, քեզմէ
կը քաշուին, Վարդօ', եկէ՛ք, նստեցէ՛ք:

ՍՈՆԻԿ ԵՒ ԶԱՐԻԿ.— (Իրարու կը նային, միա-
սին կը մօտենան եւ կը համբուրեն Վարդոյի ձեռքե-
րը, Վարդօն փոխադարձ կ' համբուրէ անոնց աշֆերը
եւ կը քաշէ, կը նստեցնէ իր եռվ):

ՎԱՐԴՕ.— Քովդ գործով եմ եկեր, չպիտի մեր-
ժես, այնպէս եմ եկեր, որ խօսքս գետինը չպիտի
իյնայ:

ՖԱՐԱՆ.— Եթէ այնպէս բան է, որ պէտք է մեր-
ժուի՝ դուն դիտես իմ բնաւորութիւնը, կը մերժեմ,
իսկ եթէ կարելի է՝ խօսքդ գետին չիյնար:

ՎԱՐԴՕ.— Այսօր Օհանի աղուն պսակն է, հար-



նեւորները դիտմամբ ասկից պիտի անցնին եւ քեզ ալ չետերնին պիտի տանին, չպիտի մերժես :

ՖԱՐԱՆ.— Ես ՕՀանը կը յարդեմ, եթէ ան շումը մէջը չէ, կ'երթամ :

ՎԱՐԴՈ.— Շունը հիւանդ է, ֆարան, թո՛ղ ո՞ր եթէ շունն ալ...

ՖԱՐԱՆ.— Զէ՛, չեմ ուզեր, արիւս չեմ ուզեր պղտորել, նա իմ մեռնելուս կ'սպասէ, որ դիակս բզքուէ :

ՎԱՐԴՈ.— Մի՛ երեւակայեր, ֆարա՛ն, հոգուդ մասադ :

ՖԱՐԱՆ.— Չեմ երեւայեր, վարդօ՛, իմ անունս կոտրուելուն համար չեմ մտածեր, բայց շանը ըրածները մինչեւ սիրս դպեր են, կը հասկնա՞ս :

ՎԱՐԴՈ.— Կը հասկնամ, կը հասկնամ, հանդարտի՛ր, հարսնեւորները, չա՛, հիմա ո՛ւր է ո՛ւր չէ կը հասնին : Ֆարա՛ն, (կամաց մը ականջին տակ, հարսներուն նայելէ յետոյ, աչքերը բոցավառած) ֆարա՛ն, սիրուն հարսներ շատ կան, բաղդդ մի՛ քարեր, չս խենդեցեր :

ՖԱՐԱՆ.— Լեցո՛ւր, գինի մը լեցուր, (Սօնիկն ու Զարիկը կ'երկնան լեցնելու) վարդօ՛, դո՛ւն լեցուր, քեզ կ'ըսեմ :

ՎԱՐԴՈ.— (կը լեցնէ բաժակը) Ես լեցուցի :

(Հեռուէն կը լսուին նուազի եւ բացազնչութեան ձայներ, որ հետզինուէ կը մօտենան) : Հարսնեւորները կը մօտենան : Ֆարա՛ն, քէֆդ տեղը, ճակատդ բարձր : (Սօնիկն ու Զարիկը կը փորձեն հաւաքել, բայց ֆարանը չը-ողուր) :

ՖԱՐԱՆ.— Թողուցէ՛ք ինչպէս որ կայ, պարտէզը իմս, ժամանակը իմս, եարերը իմս՝ ուրիշնե-

րու ի՞նչ գործը, թողուցէ՛ք : Զարի՛կ, բաժակը լեցու՛ւր :

ՎԱՐԴՈ.— (Կ'երթայ թէմի ձախ ծայրը ուրկէ հարսնեւորը ներս պիտի մտնէ եւ անհամբեր շարժումներով կ'սպասէ դիմաւորելու) :

ԶԱՐԻԿ.— (կը լեցնէ բաժակը) Մենք տանը կը մնանք, ֆարա՛ն :

ՖԱՐԱՆ.— Դուք տանը կեցէ՛ք, չքնէք մինչեւ վերադառնամ :

ՎԱՐԴՈ.— Հէ՛յ, հէ՛յ, փեսան չինար, հարսը չինար, հէ՛յ, հէ՛յ, հէ՛յ...

6.

(Հարսնեւորը կը մտնէ ներս, աղաղակներով, կանչերով, արեւելեան նուազածուներ, հարսը քողի մէջ, փեսան կողին, փեսայ-մանուկներ, երկու հոգի հարսի եւ փեսայի առջեւ կը ցատկեն, կը պարեն, մեծ բազմութիւն, կիներ, երեխաներ, հագուած արեւելեան զոյեզգոյն տարազներով, կը խուժեն, կը լեցուին պարտէզը, նուազածութիւն ֆիչ յետոյ կը դադրի, կը տիրէ լոռութիւն) :

Ա. ՀԱՐՍՆԵՒԽՈՐ.— Բարե՛ւ աշուղ ֆարանին :

Բ. ՀԱՐՍՆԵԽՈՐ.— Բարե՛ւ աշուղ ֆարանին ու քէմանին :

ՖԱՐԱՆ.— Բարե՛ւ հարսին ու փեսային, բարե՛ւ հարսնեւորին : Լա՛ւ օր է, լա՛ւ բան է հարսնիքը :

ՓԵՍԱՅԻ ՀՈՐԵՂԲԱՅՐԸ.— Աւելի լաւ՝ երբ ֆարանը մեղի հետ է :

Ա. ՀԱՐՍՆԵԽՈՐ.— Գինի լեցուցէ՛ք աշուղ ֆարանի համար, գինի լեցուցէ՛ք :

ՖԱՐԱՆ.— Զէ՛, դուք իմ պարտէզն էք, իմ գի-

նին պիտի խմէք: Վարդօ՛, Սօնի՛կ, Զարի՛կ, Հիւ-
րասիրեցէ՛ք:

(Վարդօ, Խօնիկ, Զարիկ կ'սկսին հիւրասիրել
հարսնեւորները, նուազածութիւնը նորէն կ'սկսի,
պարեր, կերուխում: Ֆարանի աչքին կը զարնէ նոր
հարս մը, Զայնիկը: Ֆարան աչքը չի հեռացներ
հարսէն, կը նայի անոր, նոյնիսկ հարսնեւորներուն
զգալի դարձնելու չափ: Ֆարան կը մօտենայ Վար-
դոյին եւ ականջին բաներ մը կը փափսայ եւ աչքին
պոչովը դարձեալ կը նայի հարսին ու կ'ակնարկէ
զայն: Հարսը ինքն ալ յափշուակուեր է ֆարանով,
կարծես երկար տան ուղեր տեսնել եւ արդէն պատե-
հութիւնը հասեր է:)

ՎԱՐԴՈ.— Խօսքս հարսին ու փեսին է: Արե-
ւին տակ երկու բան կայ, մէկը գինին է (գինիի բա-
ժակը բոներ է իր ձեռքին մէջ եւ վեր բարձրացու-
ցած) միւսն ալ ճահիլ մարդոց հարսնիքի օրն է.
մաշցածը ափսոսս՞նը է: Աւա հարսնիքի օրը, զի-
նին ալ ձեռքիս՝ ձեր կենացը կը խմեմ, ապրիք, շատ
ապրիք: (Կ! Խմենի:)

ՖԱՐԱՆ.— (Կը լեցնէ ուրիշ բաժակ մը, բոլորը
կը յառին անոր) Ապրին, շա՛տ ապրին, միայն ճա-
հիլ ապրին, որ վաղը միւս օր պիտի ծերանան, ա-
մելի լաւ է չը սկսին:

Բ. ՀԱՐՄԱՆԵՒՈՐ.— Բնական բան է, մարդ ենք,
ժահկանացու ենք, մաղերնիս պիտի ճերմէկի, Աշուղ
ֆարան, մաղերը պիտի ճերմէկին:

ՖԱՐԱՆ.— Թո՛ղ մաղերը ճերմէկին, թո՛ղ մար-
դուն քամակը գետին դայ, հազայ ու տնքայ, բայց
ճահիլ մնայ (կ'արտասանէ յանպատրաստից)

Զիւն է թափեր մազիս վրայ՝
Ամպի ժուլայ հոգուս վրայ,
Սիրտըս, սիրտըս կը դողայ
Ճամփիլ հարսի կրծքին վրայ:

Խմէն բան կը հինուայ, ամէն բան աղբ կը դառ-
նայ, որ սիրտը ուղէ՝ շուշանի պէս թարմ կը մնայ:
Խմէցէ՛ք, խմէցէ՛ք հարսին ու փեսին կենացը (բա-
ժակները կը լեցուին, նուազածութիւնը կը վերսկսի,
պար եւ կերուխում):

ՎԱՐԴՈ.— (Կը մօտենայ ֆարանին, կը փափսայ
ականջին) Սիրուն հարսը տեսա՞ր, սիրտիդ ուղածն
է, տեսա՞ր:

ՖԱՐԱՆ.— Տեսայ: Ես հարսնիքին հետ կ'եր-
թամ: Դուն կեցի՛ր այստեղ հարսերուն քով, քիչ մը
խրատէ՛, Սօնիկը երբեմն կը զայլանայ: Իմ սրտին
համար սիրուն չի պակսիր, հասկցո՛ւր, հասկցո՛ւր
իրենց:

ՎԱՐԴՈ.— Ես կը կենամ, դուն գնա, հարսնե-
րուն ալ դասը կուտամ, մի վախնար, անկիւնները
մնալու չեն:

ՖԱՐԱՆ.— Եխստ մի՛ խօսիր, այնպէ՛ս...

ՎԱՐԴՈ.— Գիտե՛մ, գիտե՛մ, ես գիտեմ ո՛ւր
աեղաց պիտի սկսիմ, ուր պիտի վերջացնեմ:

Ա. ՀԱՐՄԱՆԵՒՈՐ.— Մենք եկած ենք Աշուղ ֆա-
րանը մեղի հետ տանելու՝ մեր հարսանիքը բաղդա-
ւոր դարձնելու համար: Աշուղ ֆարան, հրամէցէ՛ք
մեղի հետ, քէմանդ ալ քու կուշտիդ:

ՖԱՐԱՆ.— Որ չկանչուէի ալ՝ կուզայի, Օհանը
իմ լաւ բարեկամն է, ես խաղ պիտի ըսեմ իր զա-
ւակի հարսնիքին:

ՓԵՍԱՅԻ ՀՕՐԵՂԲԱՅՐԼ.— Ֆարան, մեր ամ-

բողջ տունն ու տեղը քեզի ու քէմանիդ մատաղ, երթա՞նք:

ԲԱՋՄՈՒԹԻՒՆՆ. — Երթա՞նք, երթա՞նք, (կանչեր, երկու պարողները կ'սկսին հարսին եւ փեսային առաջովը պարել եւ ցատկել, նուագածուրիւն աւելի եռանդուն):

ՖԱՐԱՆ. — (Կը մօտենայ ծառին եւ կը վերցնէ իր ժէմանը, կը դնէ կարմիր մետախսէ ծրարին մէջ):

ՎԱՐԴՈ. — (Ֆարանին գտակը կը բերէ եւ կը դնէ գլխին, մագերը իր ձեռքովը կը յարդարէ, յօնքը կը շտկէ, թելս կ'ոլորէ եւ ականջին տակ բաներ մը կը փախայ եւ ճամրու կը դնէ, մինչ հարսնեւորներու կէսը պարտէզի ցանկապատէն դուրս ելած է):

ՖԱՐԱՆ. — (Դառնալով Զարիկի եւ Սօնիկին) Վարդօն ձեղ մօտ կը մնայ: (Կը խառնուի մնացողներուն):

7.

ՎԱՐԴՈ. — (Կը վերադառնայ դէպի ֆարանին նախկին նատած տեղը) Եկէ՞ք, սիրուն հարսներս, Եկէ՞ք, պակաս մնացածն ալ մենք թամամենք: (Սօնիկ եւ Զարիկ չեն անապարեր գալ, տխուր են): Ինչո՞ւ տիրեցաք, ի՞նչ կայ որ, աշուղ մարդ է, աշխարհքին մարդն է, Հարսնիքն ու խաղը որ չըլլան՝ Երկու օրէն կը մեռնի: Աշուղութիւնը ուրիշ բան է, գուրք տակաւին նոր պիտի վարժուիք ու հասկնաք: Եկէ՞ք, ձեղ կ'ըսեմ, Եկէ՞ք նատեցէ՞ք քովս:

ՍՕՆԻԿԻ ԵՒ ԶԱՐԻԿԻ. — (Կամաց կամաց կուգան եւ վարդոյի երկու կողմերը կը ծալուին ու կը նատին):

ՎԱՐԴՈ. — Ես ձեզի հետ շատ անկեղծ պիտի խօսիմ: Ես ձեզ համար տեսակ մը մայր եղեր եմ, ի՞նչ, անպատճառ կա՞թ պիտի տայի որ մայր ըլլայի: Ը-

սէ՛, Սօնիկ, ֆարանին քով որ չպայիր, ի՞նչ պիտի ընէիր, տա՞ղրդ քեզ պիտի պահէր, հողը ռկնիւդ, մինչեւ հիմա մէկ քանի անգամ ծեծեր ու դուրս էր ըրեր: Դուն ըսէ՛, Զարիկ, Հայր չունէիր, մայր չունէիր, կեսար չունէիր, կեսուրդ գետինը փակած մնացած, ինքովնքը չի կրնար կերակրել, ի՞նչ պիտի ընէիր, ծուռ նստինք, շիտակ խոսինք: Փա՛ռք Աստուծոյ, տուն տեղ բարիքը լեցուն, մի՛ շորերուդ նայեցէ՛ք, մի իրեսներուդ կարմիրին նայեցէ՛ք, տուն տեղ, պաղ ու պաղջայ, քէֆն ալ իր կարգին, ձեղ սիրովը աշուղ, սրտով չէն, ճահէլ, պոյով պուստով, սիրուն առողջ, մէկ Զարիկ կ'ըսէ, մէկ Սօնիկ կ'ըսէ, Զարիկ մ'ու Սօնիկ մ'ալ բերնէն կը կաթէ: Դուք կը կարծէք թէ ես ձեղ այստեղ բերելէ յետոյ՝ չե՞մ հարցուցած: Երկինքը վկայ է, ամէն աշուղը տեսնելուս ձեր մասին եմ հարցուցեր, հըլա աշուղն ալ բարկացաւ, կ'ըսէ, «մէկ ինձ հարցուր», ես ալ ըսի որ, չէ՛, անոնց վիճակին լաւն ու վատը գատառուանին ես պատասխան պիտի տամ: Ֆարանը ձեզմէ շատ գոհ է: Ի Հարիկ, ես գիտեմ, մէկ մէկ իրարու ոչէմ կը զայրանաք, կնիկ էք, մէկ բերնի կը նայեր, իրարու կը նախանձիք, բնական է, բայց պէտք է Ֆարանին նայեք ու Աստուծոյ փառք տաք:

(Սօնիկ եւ Զարիկ իրարու երես կը նային):

ԶԱՐԻԿԻ. — Ֆարանը մէր ձեռքէն քեզի գանգատե՞ր է:

ՎԱՐԴՈ. — Զէ, Աստուծած վկայ է, չէ, ըհը՛, այս հացը վկայ (հացի կտորը կ'առնեն եւ կը տանէ նակուին): Այս բաները ես ինձմէ կ'ըսեմ: Է՛յ, Ես շատ փորձուած կնիկ եմ, իմ գլխէս բան չէ մնացեր՝ անցեր է: Դուք ա՞յսպէս գիտէք ինձ, իմ տեսածը ոչ ոք չէ տեսեր: Տասը տարի է մարզս կորսնցուցեր

եմ, աշխարհքը գլխովս է դարձեր, ճակատս գետնին
չէ եկեր: Դուք ի՞նչ էք որ, տահա նոր բացուած
ծաղիկ էք: Ապրեցէք եւ տեսէք թէ աշխարհի մէջ
ի՞նչ կայ, ի՞նչ չիկայ:

(Լոռոքին):

Խօսեցէք, ինչո՞ւ էք լոեր, քիչ մըն ալ դուք
ըսէք:

ԶԱՐԻԿ.— Մենք ի՞նչ ըսենք: Մենք շատ գոհ
ենք ֆարանէն, (կը նայի չորս կողմը եւ կը լոէ):

ՎԱՐԴՈ.— Խօսէ՛, ինձ ամէն բան ըսէ՛, մի՛
վախնար, ես ֆարանին բան չեմ ըսեր:

ԶԱՐԻԿ.— (կը լոէ դարձեալ եւ աչքերը կը խո-
նարի՛ զետին):

ՍՈՒԻԿ.— Միայն աչքերը դուրսն են, ինչո՞ւ կը
վախնաս ըսելու, Վարդօն մեր մայրն է:

ՎԱՐԴՈ.— Ե՛յ, աշուղ է, Հարսնո՛ւկս, աշուղ
մարդ է. ապա ի՞նչ էր որ կ'ըսէի՛ ճահիլ էք, նոր
բացուած ծաղիկներ էք: Ա՛յ աղջիկ, որ կ'ըսես թէ
աչքերը դուրսն են, ինչ է ըրածը, մէկ ինձ ըսէ՛ք,
բացատրեցէ՛ք:

ԱՅՆԻԿ.— Ես չեմ գիտեր թէ Զարիկը ինչպէս
կ'զգայ, բայց ես կ'զգամ, որ ինձ համբուրած ատե-
նո՛ւ մէկ ուրիշին կը համբուրէ, կարծես մէկ ուրիշ
է գրկեր: (Լոռոքին, կարծես կը զղայ խօսքը բա-
նալուն համար):

ԶԱՐԻԿ.— Ինձի մի՛ յիշեցներ, (արցունենու
աչքերով) Ֆարանը մեզ մինչեւ ետքը կը պահէ՛:

ՎԱՐԴՈ.— Ինչ խենդ խենդ կը խօսիս, ձեզմէ
լա՞ւը պիտի դանէր: Աշուղ, աշուղ, բայց ձեզմէ
ալ լաւը, սիրունը, ճահիլը չիկայ: Ես կը կարգադ-
րեմ, մի՛ վախնաք: Մտիկ ըրէ՛ք, ես ձեզ բան ըսեմ,
քիչ մըն ալ դուք ձեզ սուղի պէտք է ծախէք, ես ձեզի

սովորեցնեմ: (Պարտէզի ցանկապատէն կը յայտ-
նուի նազօն, տխո՞ւր եւ դժգունած: Վարդօն ձայ-
նը կը կտրէ):

8.

ՆԱԴՈ.— (կը մտնէ ներս):

ՎԱՐԴՈ.— Նաղօ՛, եկո՛ւր, ես քու ցաւդ գիտեմ:
Ա՛յ տղայ, ես եմ քու ցաւդ գարման տանողը, ու-
րիշ ոչ ոք:

ՆԱԴՈ.— (Տխուր) Աշուղը հոս չէ՞:

ՎԱՐԴՈ.— Զէ, գնաց հարսնիք, Օհանի տղուն
պսակն է: Քո՛ւ պսակդ ալ պիտի վլայելենք:

ՆԱԴՈ.— Ի՞մ պսակը... իմ պսակը արիւն է,
իմ պսակը սովորական պսակ չի լինիր: Ինչքա՞ն
կ'ուզէի տեսնել Աշուղը: «Միրտս կը մարի, Վարդօ:»
ՎԱՐԴՈ.— Յանցանքը քուկդ է. ինչո՞ւ չես գար
ինձ մօտ, գարտիման կնիկ եմ, թերեւս կարենամ
բան մ'ընել, գործդ տեսնել. այդպէս մարդիկ ինձ
շատ են պատաճեր: Աղջեկը ի՞նչ կ'ըսէ, աղջկան
խօսքը նայէ՛ զուն:

ՆԱԴՈ.— Աղջիկը ինձ ալ չես ցուցուներ, կ'ըսեն
որ զրկեր են ուրիշ գիւղ:

ՎԱՐԴՈ.— Սուտ են, երէկ իրիկուն տեսայ տա-
նիքը:

ՆԱԴՈ.— Հա՞...

ՎԱՐԴՈ.— Մտիկ ըրէ՛, դուն ինձ իրաւունք տուր
քու կողմէկ աղջիկը տեսնեմ:

ՆԱԴՈ.— Ինչ որ կ'ուզես ընեմ, տե՛ս աղջիկը:

ՎԱՐԴՈ.— Ինչ որ որոշեմ, ինչպէս որ խրատեմ,
այնպէս ալ պիտի շարժիք երկուքդ ալ: Կեանքի
ինդիր է, սրտի հետ խաղալ ըըլլար, իմ նամուսս ալ
զետինը չպիտի անցնի: (Լոռոքին): Նաղօ՛, գործդ

տեսնելքս յետոյ ինձ կը մոռնաս : Ճահիլ մարդիկը այդպէս են : Գնա՞ , եկո՞ւր , ամէն բան կարգադրէ , աղջիկը տո՞ւր տղուն ծոցը՝ տղան ալ երկրորդ օրը ա'լ քեզ չի ճանչնար : Նադօ , դո՞ւն ալ այդպէս :

ՆԱԴՈ .— Զէ՞ , Վարդօ՞ , չէ՞ , ես քեզ չեմ մոռնար , վասք Աստուծոյ տուն տեղ ունիմ , ժառանդ ունիմ , աղքատ չեմ , աշնան իմ արտէն քու տունդ ալ կը լեցուի :

ՎԱՐԴՈ .— Կը հաւատամ , Նադօ՞ , դուն ուրիշներուն պէս չես ըներ : Ես հէնց այս իրկուն կը տեսնեմ աղջիկը , միւս օրը քուկդ է , ալ ի՞նչ կ'ուզես :

ՆԱԴՈ .— (Խելայեղ բացականչութեամբ) Վարդօ՞ . . .

ՎԱՐԴՈ .— Աղջիկ , գինի մը լեցուր Նադոյին : ԶԱՐԻԿ .— (Գինին կը լեցնէ եւ կուտայ Նադոյին) :

ՍՕՆԻԿ .— (Աչքերը տնկեր , կը նայի դեպի հարսնելորին դուրս ելած ցանկապատ) :

ՆԱԴՈ .— Է՞յ , աշուղը իր բոլոր մուրագին հասու : Կենացդ , Վարդօ : (Կը խմէ) :

ՎԱՐԴՈ .— Դուն ալ քու մուրագիդ կը հասնիս , մի վախնար : Գործը որ իմ ձեռքս ինկաւ՝ ա'լ չ'ազատիր : (Կ'սկսի շալը գլխուն վրայ սեղաւորել) : Ես երթամ տունս : Նադօ , դուն ինձ գիշերը աղբւրը սպասէ՞ , ես քեզ լուր կը ըերեմ : Հիմա ալ դուն դէպի վեր դնա՞ , ինձ հետ մի՞ քալեր :

ՆԱԴՈ .— Ես քեզ ձամբռու կը դնեմ եւ կը հեռանամ : Վարդօ՞ , հոգո՞ւղ մատաղ : (Կ'սկսին քալել դեպի դուրս ցանկապատին : Սօնիկ եւ Զարիկ կը հետեւին մինչեւ ցանկապատը) :

ՎԱՐԴՈ .— Կտրիճ եղի՞ր , կտրիճ : Ես կնիկ եմ , կը վախնամ , քե՞զ ինչ կայ : Կեցէ՞ք բարով , հարս-

նե՞ր , ըսածիս պէս , բաղդաւոր էք՝ հասկցէք : Բաղդերնիդ չի քարէք : (Կը համբուրէ ամէն մէկին ճակատէն եւ նադոյի հետ միասին դուրս կ'նլէ : Բեմի ետեւին) Գիշերը , Նադօ՞ , չուշանաս :

9.

(Սօնիկ եւ Զարիկ կը մնան մինակ , աւելի կը տլվրին , Սօնիկը կ'երբայ , նակատը կուտայ ծաղկած նշենիի ծառի բունին , Զարիկը կը քաշուի մէկ կողմէ եւ մոայլ կը դիսէ հեռուն՝ մինչ վարագոյրը դանդաղօրէն կ'իջնէ) :

(Վարագոյր)

կրակ կտրի՝ ես իմ սիրածէս ետ չեմ դառնար։ Սօնիկ, դուն ինձ գիտես։

ՍՕՆԻԿ. — (Որ մինչեւ այդ ատեն մօտեցեր էր Ֆարանին, կը բռնէ ձեռքիրը) Ֆարա՛ն, ես քեզ մատաղ, ի՞նչ է պատահեր, ի՞նչ կայ, դուն ինձ կը սիրես, ըսէ՛։

ԹԱՐԱՆ. — Գաղտնիքի բան չիկայ, Սօնիկ, ամէն օրուան խօսքը, ամէն օրուան լրբութիւնը։ Կը սեն որ ես պոռնիկներ կը պահեմ, կ'ուզեն որ ես երակդ ալ դուրս հանեմ տունէս։ (Լուուքին) Սօնիկ, (մէկ ձեռքով կը բռնէ ծնօտը եւ գլուխը կը բարձրացնէ վեր) Սօնիկ, դուն պոռնիկ ե՞ս։ (Լուուքին, կը հայի աշքերուն մէջ, Սօնիկը քեւերով կը գրկէ անոր վիզը) Սօնիկ, դուն քաղցր ես, դուն սուրբ ես, սրիկաներն են, որ քեզ ու Զարիկը պոռնիկ կը կոչեն։ Ես ձեզ եկեղեցին հետ չեմ փոխեր։

ՍՕՆԻԿ. — Ֆարա՛ն, ես ատոնց ականջ չեմ կախեր, բայց, բայց, ֆարա՛ն, Օհանի տղուն պսակէն ասդին քու հոգիդ ուրիշ տեղ է։

ԹԱՐԱՆ. — Իմ հոգին... ուրիշ տեղ է։

ՍՕՆԻԿ. — Այդ ուրիշ տեղը ո՞ւր է, ֆարա՛ն։

ԹԱՐԱՆ. — Հարսնիքին մէջ, Սօնիկ, հարսնիքին մէջ, ա'լ ետ չիգար։

ՍՕՆԻԿ. — Հարսնիքին, բայց որո՞ւ սրտին մէջ, ֆարա՛ն, շխտակն ըսէ, ինձի ըսէ՛։

ԹԱՐԱՆ. — (Կը համբուրէ Սօնիկի շրբուները եւ բերանը բերմին դէմ բռնած) Եղանիկ հարսը, Սօնիկ, իմ հոգին եղանիկ հարսի սրտին ու աչքերուն մէջ մնաց։

ՍՕՆԻԿ. — Զայնիկի սրտին մէջ, հա՞... Հայնիկի սրտին մէջ։

ԹԱՐԱՆ. — Այո՛, այո՛, Զայնիկի սրտին մէջ։

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

1.

Աշուդ Ֆարանի սենեակ, խորքը երկու լուսամուտներով, որոնք կը նային պարտէզը։ Հեռուն կ'երեւի ծովը։ Թալսուեր դրուած են, բարձերով։ Պատերէն կախուած են արեւելեան գորգեր։ Սենեակը կը ներկայացնէ արեւելեան նաշակ։ Ունի աջ եւ ձախ կողմերը մէկ մէկ դուռ։ Առաւոտ է, առասլոյս։

ՍՕՆԻԿ. — (Վարագոյը բացուած ատեն յարդարումներ կ'ընէ սենեակին մէջ։ Կը մտնէ Ֆարան)։

2.

ԹԱՐԱՆ. — Սօնիկ, Վարդօն ուշացաւ։

ՍՕՆԻԿ. — (Կը լոէ, բայց կը յառի Ֆարանին)։

ԹԱՐԱՆ. — Զարիկը ո՞ւր է։

ՍՕՆԻԿ. — Զուրի զնաց, ֆարա՛ն։

ԹԱՐԱՆ. — (Չպային շարժումներ կ'լնէ, կը պտտի սենեակին մէջ՝ ետ ու առաջ) Ոչ ոք չեկա՞ւ այս առաւոտ ինձ հարցնելու, Սօնիկ։

ՍՕՆԻԿ. — Ոչ ոք չեկաւ, ֆարա՛ն։ Զարիկը ըստ որ Տէր Մամբրէն ըսած է երէկ իրիկուն, որ քու մօտ պիտի գայ, բան պիտի ըսէ։

ԹԱՐԱՆ. — Անոր ըսած բաները ես շատ եմ լսեր, առաջին անդամ չէ, որ պիտի ըսէ։ Ամբողջ գիւղը

ՍՈՆԻԿ.— (Յանկարծակի եւ հեկեկագին կարտասուէ) Վա՛խ, վա՛խ:

ՖԱՐԱՆ.— Վափը ե՛ս պէտք է ըսեմ, Սօնիկ: Վա՛խ իմ սրտին, ինչո՞ւ, ինչո՞ւ չի ծերանար: Այս սրտով իմ շուրջս դիակնե՞ր պիտի թաղեմ, ի՞նչ է: Ինչո՞ւ չի ծերանար այս անբախտ սիրտը:

ՍՈՆԻԿ.— Քու սիրտդ անբախտ չէ, ֆարա՛ն, (արցունիքներու մէջ) մեր գլուխն է ամբախտ, մեր ձակատադիրն է սեւ:

ՖԱՐԱՆ.— Իմ ամբողջ կեանքն է անբախտ, այս սիրտը զարհուրելի է: (Լոռութիւն) Վարդօն ուշացաւ:

ՍՈՆԻԿ.— Ի՞նչ պիտի ընես Վարդօն:

ՖԱՐԱՆ.— Նա ինձ խաղաղութիւն պիտի բերէ, նա ինձ վարդ պիտի բերէ:

ՍՈՆԻԿ.— Վարդօն քեզ ցաւ կարող է բերել, ֆարա՛ն, այդպէս մի՛ կարծեր...

(Կը մտնէ Զարիկ):

3.

ՖԱՐԱՆ.— Զարիկ, Վարդօն տեսա՞ր աղբիւրի ուռուխը:

ԶԱՐԻԿ.— (Տխուր է եւ այլայլած) Վարդօն չուսայ, ֆարա՛ն, բայց ուրիշ բան լսեցի, սարսափելի բան լսեցի:

ՖԱՐԱՆ.— Սարսափելի՞: Բաէ՛ տեսնեմ, ի՞նչ է այդ սարսափելի բանը:

ԶԱՐԻԿ.— Ամբողջ գիւղը մեղի դէմ գրգռուեր է: Ո՞ւհ, կը վախնամ, կը վախնամ քեզ սպաննեն:

ՖԱՐԱՆ.— Մի՛ վախնար, Զարիկ, ինձ ոչ ոք չի սպաններ: Այդ խօսքերը ես շատ եմ լսեր: Վարդօն չտեսա՞ր:

ԶԱՐԻԿ.— Ո՛չ:

(Լոռութիւն):

ՖԱՐԱՆ.— Տէր Մամբրէն դուշ ե՞րբ տեսար:

ԶԱՐԻԿ.— Երէկ իրիկուն:

ՖԱՐԱՆ.— Ի՞նչ ըսաւ:

ԶԱՐԻԿ.— Դուռը կ'աւլէի, մօտեցաւ ինձ եւ քեզ հարցուց, ըսի որ տունը չէ: Հարցուց թէ ե՞րբ կու զայ, ըսի որ չեմ դիմուր: Շատ տիսուր էր, ինձ բարդացոտ նայեցաւ եւ ըսաւ, «Դո՛ւք էք մեղաւորները, կածու կը քայլթակցութեան, իժե՞ր, իժե՞ր»: (Աչ- իշը կը քրջուին):

ՍՈՆԻԿ.— (Ընդուսութեանը) Իժերը իրենք են:

4.

ՎԱՐԴՈ.— (Կը մտնէ արագ հայլերով, զլխուն շալը կը ձգէ ուսերուն վրայ եւ կը խօսի արագ) Ֆարա՛ն, բարե՞ւ, ի՞նչպէս ես:

ՖԱՐԱՆ.— Քեզ կ'սպաս...

ՎԱՐԴՈ.— Շատ եմ յոզներ, Սօնիկ, ինձի ջուր մը տուր (կը նստի: Սօնիկը կ'ելլէ դուրս ջուրը բերիու, Վարդօ ձեռնով ու աշխով նշան կ'ընէ Զարիկին դուրս ելլելու: Զարիկը զլխիկոր կը հեռանայ) ֆարա՛ն, ժպտէ՛, այս գիշեր Զայնիկը կը հան- ուպի քեզ:

ՖԱՐԱՆ.— (Որ քովը կանգնած է անձկութեամբ լսելով Վարդոյի խօսերը, կը զրկէ գլուխը):

ՎԱՐԴՈ.— Միայն քիչ մը վտանգաւոր է: Ֆա- րա՛ն, աչքդ չելլայ, Հարսնուկս խենդեցեր է, կ'ըսէ, աշուղի համար կեանքս կուտամ:

ՖԱՐԱՆ.— Ես ի՞մ կեանքս կուտամ, Վարդօ: Բայց ինչո՞ւ ըսեր որ քիչ մը վտանգաւոր է: Վար- դօ՛, ես վտանգի մասին չեմ մտածեր:

ՎԱՐԴՈ — Զէ, Թարա՛ն, շատ Վտանդաւոր է, (կը մտնէ Սօնիկ հողէ կարմիր բաժակով ջուրը ձեռքին) Օ՛Փ, այնպէս եմ յոդներ, այնպէս եմ յոդներ: Զե՞ս գիտեր, Նադոյի գործին համար էլ դացեր, այդ ալ գլուխ բերի: Նադօն չտեսայ, որ ըսէի, (կ'առնէ ջուրը, կը խմէ եւ յետ կուտայ, Սօնիկը շատ դանդաղ բայլերով կը մեկնի, ականջ ետեւը բողած, բան մը հասկնալու համար, աշխըր կը ցուցեն բարկութիւն: Վարդօն ձեռքով նշան կ'ընէ Թարանին չխօսի մինչեւ Սօնիկի հեռանալը:) Վտանդաւոր է, գիշերը պիտի երթաս կտուրի պատի տակ, մարդուն ծոցէն պիտի ելլայ զայ ցուփը քեզ տեսնելու: Թարա՛ն, զուրպան քեզի, անհամբեր չըլլաս, կը պատահի որ մարդը քնած չէ, համբերէ՛, յետոյ ո՛չ չուս քան կէս գիշերը, նայէ՛ փողոցը մարդ չըլլայ, ձայն չըլլայ: (Զարիկը կը մտնէ Յերս, բան մը կը փնտու, չի գտներ եւ միամիտ կ'ելլէ դուրս, մինչ Վարդօ եւ Թարան կը պահեն յամառ լուրթիւն):

ՖԱՐԱՆ. — Գիշերը դուն հոս կեցիր: Հարսները դիտեն ամէն բան, խօսէ՛ հետերնին, բան մը կլորէ՛:

ՎԱՐԴՈ — Անոնք իմ ձեռքս են, մի՛ վախնար:

ՖԱՐԱՆ. — Ապստամբութենէ չեմ վախնար, Վարդօ, միայն հանդիստ մնան: (Կը մտնէ գիտի աւագ բահանան Տէր Մամբրէ):

5.

ՎԱՐԴՈ — (Իքը քէ չի տեսներ Տէր Մամբրէն) Աշո՛ւղ, այդ արտը այս տարի ես քաղեմ, փա՛ռք Աստուծոյ տունդ տեղդ լիցուն, ի՞նչ պիտի ընես, դալ տարի ես փոխարէնը կը վճարեմ:

ՖԱՐԱՆ. — Քաղէ՛, այս տարի այ դուն քաղէ՛: Հրամմեցէ՛ք, Տէ՛ր Հայր:

Տէ՛ր ՄԱՄԲՐԻ. — Ողջոյն, Տէրը հետերնիդ: ՎԱՐԴՈ — (Կը փորձէ ծլկուի դէպի դուրս, բայց)

Տէ՛ր ՄԱՄԲՐԻ. — Մի՛ փախչիր, մեղքի՛ արմատ, եկո՛ւր, երեսդ ցուցո՛ւր այստեղ:

ՎԱՐԴՈ — Ես քու ոտքերուն հողն եմ, Տէր Հայր (կը խաչակինէ) ես քեզի ի՞նչ եմ ըսեր: Մարդ չոնեցող կնիկը ամէն բամբասանքի առարկայ կը դառնայ: Ամէն տեղ, Տէ՛ր Հայր, ինձ վար կը զարնես, ես քեզի ի՞նչ եմ ըսեր: Երէցկինը որ այդքան սուրբ կին է, մեղա՛յ, մեղա՛յ, բերանս կը չորնայ, որ բան ըսեմ, մտքէս բան մը անցնի, բայց, վաղը որ, Տէր Հայր, Աստուած չցուցնէ, որ դուն վախճանիս՝ երէցկինն ալ կը դառնայ բամբասանքի առարկայ այդ տարիքէն...

Տէ՛ր ՄԱՄԲՐԻ. — Անդամին տես...

ՎԱՐԴՈ — (Խօսքը անբնդիատ կը շարունակէ) Այդ տարիքէն յետոյ: Իմ վրաս խօսիլը, իմ միսս ուտելը հըլա շատ դիւրին է, ճահիլ եմ, Երէցկինը իմ մօրս տարիքը կուգայ, իմ մայրիկս այդ տարիքին թոռներու տէր էր: Երէցկինը յանցաւո՞ր պիտի ըլլայ, որ խօսին, բամբասնն, հազար ու մէկ ամբաստանութիւններ ընեն վրան: Ամէն մարդու խօսք պէտք է, հացի, ջուրի պէս հարկաւոր է:

Տէ՛ր ՄԱՄԲՐԻ. — Աղջի՛կ, իմ ըսածը...

ՎԱՐԴՈ — (Կը կտրէ խօսքը կամաց կամաց տափանալով) Ամէն մարդ որ ամէն մարդու ըսածի ականջ տայ՝ աշխարհէ մէջ ալ ուրիշ գործ չէ մնար ընկերու: Անցեալ տարի որ, ներողութիւն Տէր Հայր, դուն սուրբ կարգով մարդ ես, ես քու ոտքին տակի հողին ալ արժէքը չունիմ, բայց անցեալ տարի ամբողջ գիւղը հարսիդ վրայ ի՞նչեր խօսեցան, օր մօ-

րանց ո՞վ երեսդ առաւ, որ հարսդ յանցաւոր էր, ո՞վ հաւատաց որ գրանդ չէմքէն ներս օտար մարդ էր մտեր, ներողութիւն, Տէր Հա՛յր, կ'ըսէին որ հարսիդ ծոցը մարդ են բռներ, մեղա՛յ, Ալսուած տեղն ու տեղը գլխուս վրայ կրակ թափէ որ ես, օր մօռանց մտքէս անցեր է ու հաւատացեր եմ:

Տէր ՄԱՄԲԻՐԻ — (Որուն արիւնը նետած է արդէն դեպի իր գլուխը, կը պոռայ) Լոէ՛, անզգամ եւ ամբարիշտ կին, պի՛ղծ, պի՛ղծ, ..

ՎԱՐԴՈ — Ներողութիւն, Տէ՛ր Հայր, շա՛տ առաջ գացիր:

ՖԱՐՍԻ. — (Որ մինչեւ այդ ատեն կ'ուզէր լոկ հանդիսանես ըլլալ՝ կուզայ մէջ) Վարդօ՛, բաւական է: (Դանալով քահանային) Տէր Հա՛յր, դուն եկեր ես այսուղ ինձ հետ խօսելու, եկո՛ւր, նստիր, մենք խօսինք: Ես ո՛չ ոք չեմ կրնար քարկոծել այս աշխարհին մէջ, ո՛չ ոք ո՛չ ոքին չի կրնար քարկոծել:

Տէր ՄԱՄԲԻՐԻ — Բայց զուն ես այս բոլորին եռես տուողը:

ՖԱՐՍԻ. — Այո՛, այո՛, ես եմ երես տուողը: Վարդօ՛, գնա՛, գնա՛ այս տեղէն:

ՎԱՐԴՈ. — (Կ'ելի դուքս զանազան թշնամական եւ զդային շարժումներով):

(Լուութիւն):

6.

Տէր ՄԱՄԲԻՐԻ — Ֆարտ'ն, այս քու բանիդ վերջը մահ է:

ՖԱՐՍԻ. — Բոլորիս վերջն ալ մահ է, զուն ո՛ւրիշ բան ըսէ՛:

Տէր ՄԱՄԲԻՐԻ — Այո՛, բոլորիս վերջն ալ մահ

է, բայց մահ կայ, մահ կայ, քուկտ սարսափելի կ'ըլլայ:

ՖԱՐՍԻ. — Տէր Հա՛յր, դուն ինձմէ խելօք ես, ատոր համար մեր կարծիքները իրարմէ տարբեր են, մարդոց կեսնքի ըմբռնումը իրարմէ շա՛տ կը տարբերին: Դուն եկեղեցական ես, այդպէս կը խորհիս, ես հասարակ մարդ եմ՝ այսպէս կը խորհիմ: Այո՛, մահը սարսափելի է, բայց մահուան սարսափելին այն է որ այս աշխարհին կարօտով կ'երթաս, զնացած տտենդ ալ՝ համոզուած կ'ըլլաս, որ ծաղիկ մանգամ չի վաթթուիր քու հողիիդ: Իմ մահը ինչո՞ւ սարսափելի պիտի ըլլայ, երբ վատահ եմ, որ այդ ծովուն ալիքները իմ գաղաղիս ետեւէն ոտքի պիտի ելլեն ու ետիս վագեն, սիրտս յետ պիտի զառնայ եւ անոնց զիրկը պիտի երթայ: Տէր Հա՛յր, դուն քեզի նայէ՛, չոր քարերուն վրայ ծունկերդ են մաշեր, ոտքրերու անսարին պատկերներուն նայելով՝ աչքերդ են խաւարեր, սիրտդ կշտամբելով կշտամբելով՝ հանգստի ես կոչեր: Այդ սիրտդ ի՞նչ պատասխան պիտի տայ քու գերեզմանիդ վրայ բացուող արեւին: Գիտե՞ս, սիրտդ քու հետ գերեզման չի մտներ երբեք, չէնց քարիդ վրայ կը նստի ու քու կեանքիդ երդը կ'երգէ, արեւուն կը պատմէ, քարիդ վրայ իջնող շնողին, քու վրայ բոււնող ծազիկին կը պատմէ: Վերջը վերջը զուն քեզի ի՞նչ պատասխան պիտի տաս: Քու վերջին խօսքը ի՞նչ պիտի ըլլայ ա՛յս աշխարհին, ա՛յս արեւին:

Տէր ՄԱՄԲԻՐԻ — Աշո՛ւդ, խաղ կ'ըսես, ես ի՞նչ պատասխան տամ:

ՖԱՐՍԻ. — Խաղ չեմ ըսեր, Տէ՛ր Հայր, դուն իմ իրական խաղ ըսելը շատ ես լսեր: Լոէ՛ ինձ, վերջը վերջը քու ըսածդ ի՞նչ է:

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— Իմ ըսածը շատ պարզ է, Արշ'ւղ, անբարոյական վարդու պիտի ձգես կամ պիտի հեռանաս այս զիւղէն։ (Լուութիւն, սպասողական դրութիւն)։

ՖԱՐԱՆ.— Շարունակէ՛ շարունակէ՛։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— Շարունակեմ ալ, միեւնոյն բանը պիտի ըսեմ, կամ ձգէ՛ կամ հեռացի՛ր։

ՖԱՐԱՆ.— Տէ՛ր Հա՛յր...

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— (Ընդհատելով) Թարա՛ն, դուն կը կարծես թէ զիւղին մէջ քեզի շատ պաշտպան կայ, բայց կը սիսալիս։ Քէֆի, կերուխումի համար քեզ կը կանչեն ամէն տեղ, ձայն չեն հաներ, բայց վերջը վերջը կրնան զայրանալ։ Ամբողջ զիւղը քու մասիտ կը խօսի։ Բաւական է։ Աստուծմէն վախցի՛ր, եթէ մարդոցմէ չես ամչնար։ Նախ եւ առաջ՝ այս երկու հարսները պիտի հանհս տունէդ։

ՖԱՐԱՆ.— (Ընդհատելով) Երրորդը պիտի բերմ։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— (Բարկացած եւ աչքերը վեր) Անդա՛յ Աստուծոյ, մեղա՛յ Աստուծոյ, մեղա՛յ Աստուծոյ։

ՖԱՐԱՆ.— Երրորդը պիտի բերեմ, այս՛, երրորդը պիտի բերեմ, եւ պիտի ցուցունեմ քու քրիստոնեայ, բարեպաշտ ժողովուրդիդ։ Ես իմ ուղած պիտի ընեմ։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— Եթէ մարդոցմէ չի դանաս, վերջը Աստուծմէ կը կը դանաս։ (Բազկատարած) Տէ՛ր, իսպանէ զշարս եւ զամպարիշտու։

ՖԱՐԱՆ.— Տէ՛ր Հա՛յր, այս զիւղին մէջ Աստուծոյ օրէնքին հակառակ շատ բաներ կան, աւելի լաւ է այդ բաներուն հետամուս ըլլան քու բարի ցանկութիւններդ։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— Ֆարան, ես քեզ իմաստուն մարդ գիտէի, իմ բարի ցանկութիւնները չեն որ թելադրեր են ինձ մօտդ գալու։ Ես միայն քու մասիդ կը մտածեմ, կեանքդ վտանգի տակ է, ժողովուրդը օր մը կրնայ զայրանալ, արդէն խօսք զբուցք շատ կայ մէջտեղերը։

ՖԱՐԱՆ.— Շնորհակալ եմ, Տէ՛ր Հայր, իմ կեանքիս մասին ես չեմ մտածեր, դուն ալ մի՛ մտածեր։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— Իմ պարտականութիւնս է։

ՖԱՐԱՆ.— Գու պարտականութիւնդ համարէ չի մտածել։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— (Ստիթի կանգնելով) Ես թոթվեցի իմ ոսքիս փոշին, ձեռքերս ալ կը լուամ եւ դուրս կ'ելլեմ, արինը քու գլուխդ, ինչ որ կ'ուզես՝ ըրէ՛, ես չեմ խառնուիր։

ՖԱՐԱՆ.— Այդպէս, Տէ՛ր Հա՛յր, այդպէս լաւ է։

Տէ՛ր ՄԱՄԲԻՔ.— Մնացէ՛ք խաղաղութեամբ, (մեղմ ձայնով) Աստուծած տայ իմ գուշակութիւնները չի կատարուին։ (Կը մեկի դանդաղ ֆայլերով, բայց դրան եռվ կանգ կ'առնէ, գլուխը կը բռնէ վեր, կը շիէ իր մօրուքը եւ ծանր ու բարկացոտ շեշտերով) Այս աշխարհքին այսքա՞ն տուրք վճարելը այնքա՞ն ալ թեթեւ չանցնիր քու զլիսուդ ու սրտիդ վրայն Աչո՛ւղ, կը գտնաս, Աչո՛ւղ, ուշ կամ կանուի կը դանաս։ (Վելլի դուրս)։

7.

(Կը տիրէ պահ մը ծանր լուռքիւն)։

ՖԱՐԱՆ.— (Կ'երքեւեկի սենեակին մէջ առանց այլայլելու, բայց յայտնապէս ազդուած ֆահանայի խօսքերէն) Այնքա՞ն ալ թեթեւ չանցնիր իմ զլիսու

եւ սրտիս վրայէն . . . Որ թեթեւ անցնի սրտիս վրայէն , ոտքին հետքերը չեն մնար հոն : Իմ կեանքս ալ թեթեւ պէտք չէ անցնի այս հողին վրայէն : (Կը մտածէ , կը նստի , նորէն կը կանգնի) :

ԶԱՐԻԿ — (Կը մտնէ վախկոտ քայլերով) Ֆառա՞ն , Տէր Հայրը շատ էր բարկացեր:

ՑԱՐԱՆ — Չեզի բան մը ըստու :

ԶԱՐԻԿ — (Արցունեցու աչքերով) Մեզ երկու քիս ալ անիծեց ու գնաց , դլուխը բացաւ ու անիծեց : Տէրտէրի անէծքը կը բանի , Ֆարա՞ն , անպայման տէրտէրի անէծքը կը բանի :

ՑԱՐԱՆ — Մտիկ մի՛ ըներ , աշխարհի վրայ անէծք չիկայ , օրհնութիւն ալ չիկայ : Զարիկ , Սօնիկը ո՞ւր է :

ԶԱՐԻԿ — Դուրսն է : Սօնիկը տէրտէրին հետ առաւ տուաւ :

ՑԱՐԱՆ — Լաւ է ըրեր : Մի՛ լար , այս տանը մէջ մի՛ լար : Այդպէս բաներ ես չեմ սիրեր : (Լոռիւն իմբնիրեն) Եթէ մարդոցմէ չիգտնեմ , Աստուծմէ պիտի գտնեմ . . . (դառնալով Զարիկին եւ խօսք ուղղելով անոր) Տէրտէրը կ'ըսէ որ ես եթէ մարդոցմէ չի գտնեմ , Աստուծմէ պիտի գտնեմ եղեր : (Լոռիւն , յանկարծ) Զարիկ , Աստուծ ինձ հաւներ է :

(Լոռիւն) :

Կրակին համար իմ սրբտիս
ես Աստուծոյ դիմեցի ,
Աստուծած ըստ , «Ենդն մարդուկ ,
կինը տուի ես ֆեզի» :

(Լոռիւն) :

8.

(Սօնիկը կը մտնէ ներս) :

ՑԱՐԱՆ — Այս գիշեր ես քէֆի սիստի երթամ , Վարդօն այստեղ պիտի մնայ ձեզ մօտ , մի՛ վախնաք , գիւղի խօսքերուն շատ ականջ մի՛ կախէք , որ չէք ուզեր լսել , շատ դուրս մի՛ ելլաք :

ՍՕՆԻԿ — Մենք մինակ մնանք աւելի լաւ է :

ՑԱՐԱՆ — Լաւ , մինակ մնացէք : (Կը մտնէ վարդո , Սօնիկ եւ Զարիկ կը հեռանամ) :

9.

ՎԱՐԴՈ — Ֆարա՞ն , հարսնուկիս նորէն հանդիպեցայ : Խենդցեր է , խենդցեր : Աղբիւրի գլուխը կանգներ , չորս կողմը կը նայէր , մօտեցայ , ինձ տեսաւ շահսաւ վիզս փաթթուեցաւ : «Ինձ չէ՞ս խարեր» , կը հարցնէ : Ֆարա՞ն , շատ համարձակ չըլլաս , գործը տակն ու վրայ կ'ընես , շան հարսը քանի կ'երթայ կը լենայ , տեղը կուգայ , երեսները կարմրեր , կարմրեր , նուռ են դարձեր : Ֆարա՞ն , սիրտդ ի՞նչ կ'ըլլայ :

ՑԱՐԱՆ — Սիրտս կը վառի , Վարդօ , սիրտս թանիրի պէս կը վառի : Վարդօ , ան ըսէ՛ , Զայնիկին մարդը դաշտը չի՞ պառկիր :

ՎԱՐԴՈ — Զէ , Ֆարա՞ն , ես հասկցայ , ամէն երիկուն տուն կուգան , բայց դաշտէն այնպէս յոդնած կ'ըլլան , որ ինքն ալ , հայրն ալ եղան նման կը պառկին՝ կը քնանան : Ես հարսնուկիս հարցուցի , «Մտիկ մի՛ ըներ» , կ'ըսէ , «արթնցող չըլլար» : (Քիչ մը լուոքենէ յետոյ՝ կը շարունակէ խօսքը) Ֆարա՞ն , ուրիշ բան մը պիտ ըսէի , նաղօն

այս գիշեր իր սիրած աղջիկը պիտի փախցնէ, տեղ չունի տանելու, Նադօն կը խնդրէ, որ աղջիկը քու տանդ մէջ մէկ երկու օր պահէ, յետոյ ուրիշ գիւղ տանէ :

ՖԱՐԱՆ.— Գլխուս վրայ, Վարդօ՛, Նադօն լաւ երիտասարդէ է, սիրութ այրած երիտասարդէ : Բայց այստեղ բերելը ի՞նչ օգուտ ունի, գիւղացիները գիտնան, կուղան կը տանեն :

ՎԱՐԴՕ.— Ո՞վ պիտի գիտնայ : Ազմուկով բան չպիտի ըլլայ, աղջիկը գիշերը տունէն պիտի ելլէ եւ Հոս դայ, մէկ քանի օր կը մնայ, կը վնասեն, չեն գտներ, յետոյ Նադօն ուրիշ տեղ կը տանէ, ինդիրը կը վերջանայ :

ՖԱՐԱՆ.— Ինձ համար միեւնոյնէ է, միայն աղջիկը չի վտանգուի :

ՎԱՐԴՕ.— Զէ ֆարան, դուն ատոր համար մի հոգար :

ՖԱՐԱՆ.— Լաւ, Վարդօ՛, լաւ : (Լոռութիւն) Վարդօ՛, Փօթիկը...

ՎԱՐԴՕ.— (Խօսքը ընդմիջելով) Փօթիկը շատ կատղած մարդէ, բայց Մակարը շատ սարսափէ է, դուն Փօթիկէն զգուշացիր :

ՖԱՐԱՆ.— Ես ուրիշ բան պիտի ըսէի, Փօթիկը ներսը կը քնանա՞յ թէ դուրսը :

ՎԱՐԴՕ.— Ներսը: Մակարը թաց լաթի պէս կիյնայ, ալ չելլար :

ՖԱՐԱՆ.— Վարդօ՛, դուն իրիկունը հոս մի կենար: Հարսները կ'ըսեն, մինակ կրնան մնալ:

ՎԱՐԴՕ.— Լաւ, ես արդէն հանգստանալ կ'ուղեմ այս գիշեր: (Լոռութիւն) Բայց ես նորէն կու գտմ այս կողմերը, ո՞վ գիտէ, ինչ կրնայ պատահիլ՝

(Լոռութիւն) ֆարան, Նադօն գուրսն է, կանչեմ, քու ըսածներդ գուն բերնովդ ըսէ :

ՖԱՐԱՆ.— Ինչո՞ւ գուրսը կեցեր է, կանչէ գայ: ՎԱՐԴՕ.— (Կ'երբայ արագ դուրս եւ Նադոյի հետ կը վերադառնայ մինչ ֆարան միրներ է մտիերու մէջ) :

10

ՆԱԴՕ.— Բարեւ, Աշո՛ւդ:

ՖԱՐԱՆ.— Բարեւ, Նադօ՛, բարեւ:

(Լոռութիւն):

Սիրոտ կրակ է առեր, Նադօ, այդ կրակը ա՛լ չի մարիր, մինչեւ որ քեզ չի վառէ, մոխիր չի գարձնէ :

ՆԱԴՕ.— Ա՛խ, այդ կրակը, Աշո՛ւդ, իմ կրակը ուրիշ է :

ՖԱՐԱՆ.— Բոլորին կրակը մէկ է, Նադօ :

ՆԱԴՕ.— Զէ, Աշո՛ւդ, չէ, դուն խաղ կ'ըսեմ, կրակդ կը մարեցնես, ես խաղ չունիմ, կը վառիմ ու կը վառիմ :

ՖԱՐԱՆ.— Կը սխալիս, Նադօ՛, ես խաղ կ'ըսեմ, իմ կրակը աւելի կը խորունկնայ, ես խաղ կ'ըսեմ՝ իմ սիրոտ աւելի կ'այրի: Սիրու սիրտ է, մէջի ընկած բոցն ալ՝ բոց է, թոնիրին որ հով տաս, աւելի կը բոցավառի, երգը հովն է սրտին:

ՆԱԴՕ.— Ա՛խ, ա՛խ :

ՎԱՐԴՕ.— Ախի մախի բան չիկայ, քիչ մը կըտրիժ պէտք է ըլլաս:

ՖԱՐԱՆ.— Վարդօն ինձ ըսաւ: Իմ տունս, Նադօ՛, բաց է, սիրտիդ ուղածը թո՛ղ աեղը գայ, եղաւ որ իմ տունս ալ խօսքի զրոյցքի առարկայ զառնայ:

ՆԱԴՕ.— (Երախտագիտութեան զգացութեներով)

թիւն իմ տունս կոխելը այս ձեւով:

ՊՕՂԻԿ.— (Նադոյի աչքերուն հանդիպած՝ քըշ-նամական արտայայտութիւններով) Մենք քեզի հետ գործ չունինք, Աշուղ, մեր գործը այս սրիկային եւ այն նամուն չունեցող կնկան հետ է: (Դառնալով Նադոյի) Քու ոտքդ կը կոտորեմ որ անդամ մըն ալ համարձակիս քրոջս հետ խօսիլ ու խօսք ապսպիքել:

ՄՆՃՕ.— (Կը մօտենայ Նադոյին) Ո՛ւհ, աչքդ կը փորեմ, աչքդ:

ՊՕՂԻԿ.— Հոգիդ կը հանեմ, հոգիդ...

ՖԱՐԱՆ.— Զեր հաշիւները դուքսը կարգադրեցէք (ցուցութելով դուռը) գո՞ւրսը, գո՞ւրսը, ո՛չ մէկ շոյր իր եղորո չէ պատկաներ, սա խեղճերուն նայեցէք մէյ մը:

ՊՕՂԻԿ.— Աշուղ...

ՖԱՐԱՆ.— (Չայնը աւելի բարձրացուցած) Սա խեղճերուն նայեցէք, (ցուցութելով Մնիօն) Ասո՞ր պիտի տաս քոյրդ, որ առառուընէ մինչեւ իրիկուն շան նման քիթն ու բերանը փողոցները կը քայլաէ: ՄՆՃՕ.— Աշուղ, չորս կողմդ նայիր, կեանքիդ հետ կը խաղաս:

ՖԱՐԱՆ.— Լոէ՛, Աշուղ ֆարանը քեզի պէսները շատ է տեսեր: (Կը ցուցունէ դուռը) Ահա ճամբան, գո՞ւրսը:

ՊՕՂԻԿ.— Դուն ինչո՞ւ կը պաշտպանես այս սրիկան:

ՖԱՐԱՆ.— Նա սրիկայ չէ, նա քու քրոջդ սիրածն է:

ՊՕՂԻԿ.— Ես ա՛լ քոյր չունիմ:

ՖԱՐԱՆ.— Դուն ա՛լ քոյր չունիս, այո՛, քոյրդ նաղոյինն է:

ՊՕՂԻԿ.— Եթէ դուն քոյրս ողջ դտար, Նադո-

Աշուղ, ի՞նչպէս պիտի ելլեմ քու բարիքիդ տակէն:

ՖԱՐԱՆ.— Բարիք չեմ ըներ, Նադօ՛, վարդը որ հստ կուտայ՝ բան չակնկալեր քու հոգիէդ, ի՞նչ ենք ըրեր մինչեւ հիմա մենք արեւուն, աստղերուն, այս ծովուն: Աշխարհը մեղ հիւրընկալեր է իր ծացին մէջ, ես ալ քու սիրածդ մէկ քանի օր կը հիւրընկալեմ իմ տանս մէջ, Աշուղը բոլորինն է, աշուղի տունն ալ բաց է: Միայն, Նադօ, չե՞ս կրնար հօրեղբօրդ Տեփանի բերանը դոցել: Հասած տեղը ինձ կը չարխոսէ:

ՆԱԴՕ.— Շանը մէկն է, Աշուղ, կարեւորութիւն մի՛ տար:

ՖԱՐԱՆ.— Շուն ըլլալուն համար կարեւորութիւն կուտամ:

ՎԱՐԴՕ.— Շուն մըն է հաջեր է:

ՖԱՐԱՆ.— Կուզեմ որ մարդիկ հաջեն, չուները չի հաջեն:

(Դուրսէն կը լսուին աղմուկներ):

ՎԱՐԴՕ.— Ֆարան, ի սէր Աստուծոյ, ես տեղ մը պահուիմ:

ՖԱՐԱՆ.— Ի՞նչ կայ, ի՞նչ է պատահեր:

ՆԱԴՕ.— Մի՛ վախնար, դնա՛ ներս:

ՎԱՐԴՕ.— Զըսէք որ հոս եմ, ինձ կը բղքտեն, (Կերքայ ձախ կողմի դուռով):

ՍՈՒԿԻ ԵՒ ԶԱՐԻԿ.— (Աերեկած ներս կը մըտնեն, եսեւէն կը մտնեն Պողիկ եւ Մնիօ):

ՊՕՂԻԿ.— Ո՞ւր է, հսս չո՞:

ՄՆՃՕ.— (Չորս կողմը կը դիմէ խուզարկուօհի նայուածքներով):

ՖԱՐԱՆ.— Ի՞նչ է ուղածնիդ, ի՞նչ յանդէնու-

ՆԱԴՈ — Սիրտս կը գողա՛յ...
ՎԱՐԴՈ — Սիրողին սիրտը չի գողար, քիչ մը
խելքդ դլուխդ կանչէ:

ՖԱՐԱՆ — Զարի՛կ, Նադոյին գինի մը լեցուր,
առաւտուն լաւ է, կը բռնէ:

ԶԱՐԻԿ — (Դուրս կ'ելէ):

ՖԱՐԱՆ — Վարդօ՛, աղջիկը կերպով մը այս
կէսօրէ ետքն ալ տես եւ ըսէ՛ որ ա՛յս գիշեր գայ իմ
տունը:

ՎԱՐԴՈ — Աքդէն ա՛յս գիշեր պիտի գայ: Ֆա-
րան, զուրպան, այս կէսօրէ ետքը անհնար է աղ-
ջիկը տեսնել:

ԶԱՐԻԿ — (Կը վերադառնայ կարմիր գինի
փարզով, հոդի կարմիր բաժակը ձեռքը կը լեցնէ եւ
կուտայ Նադոյին):

ՆԱԴՈ — (Կ'առնէ եւ կը խմէ):

ՖԱՐԱՆ — Զարի՛կ, հաս մըն ալ ինձ լեցուր:

ԶԱՐԻԿ — (Կը խցնէ):

ՖԱՐԱՆ — Քանի որ, (Կ'առնէ բաժակը) քանի
որ այս գիշերուան համար խօսեր էք, պէտք չիկայ
տեսնելու: (Կը խմէ, բաժակը կուտայ ետ, հանդի-
սաւոր կերպով մէկ ձեռքը կը բարձրացնէ վեր, Ժրպ-
տուն եւ ոգեւորուած) Սիրէ՛, Նադօ՛, սիրէ՛, սի-
րէ՛ մի՛ վախնար, սիրելէն մի՛ գողար:

(Վարագոյր)

յին կուտաս (կը մեկնի, բայց դրան եռվ կանգնելով)
Աշուղ, Աշուղ, քու օրհասդ մօտեցեր է (կ'ելլ
դուրս):

ՄՆՁՕ — (Զեռքի սպառնական շարժումներով
Նադոյին եւ Ֆարանին՝ կը հետեւի Պօղիկին):

12

ՖԱՐԱՆ — (Քիչ մը լուսոք ենէ յետոյ) Նադօ՛,
բի՛ր քու սիրածդ իմ տունը, այս գիշեր, վաղուան
մի՛ թողուր:

ՆԱԴՈ — (Ընկնուած վիճակի մէջ) Աշուղ, այդ
աղան խենդ է, հիմա պիտի երթայ սպաննէ աղջիկը:

13

ՎԱՐԴՈ — (Կը մտնէ):

ՖԱՐԱՆ — (Կը մտնենայ Նադոյին, ձեռքը կը
դնէ ուսերուն եւ մեղմագին ժպիտով մը) Շա՞տ ես
երիտասարդ, Նադօ՛, այդ խեղճ ու կրակները մուկ
անգամ չեն կրնար սպաննել, այս գիշեր աղջիկը իմ
տունս բեր:

ՎԱՐԴՈ — Նադօ՛, քու վախկոտութիւնդ էք, որ
ինդիրը մինչեւ հիմա չի վերջացաւ: Աղջիկ պիտի
սպաննեն եղեր:

ՆԱԴՈ — Կ'սպաննեն, Վարդօ՛, խենդ են, կ'ըս-
պաննեն:

ՎԱՐԴՈ — Խենդ գո՛ւն ես, որ այդպէս բաներու
հաւատասա: Մնձոյի քրոջը ծոցը մարդ բռնեցին
իրենց տունը մէջ՝ իբր թէ Մնձօն քրոջը սպաննեց,
վա՛յ քեղի, Պօղիկը աւելի վախկու է քան Մնձօն:

ՖԱՐԱՆ — Նադօ՛, գուն ինձ նայէ, Պօղիկը քոյ-
րը չի կրնար սպաննել, քէֆիտ նայէ՛, անոր հայրը
խելօք մարդ է:

ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ

1.

Գիւղական փողոց . խորքը խրճիք մը , որուն տանիքը մարդու հասակի չափ բարձրութիւն ունի : Տանիքի մէջտեղը կը բարձրանայ պատ մը , շեղակի կտրելով տանիքը : Խորքի տան կողքին երկու ուրիշ տուներ , ցած : Գիւղացիք ամառը կը քննեն տանիքի վրայ : Լուսնիկայ գիշեր է : Տանիքի վրայ նստած են Փօրիկ , Մակար , Եղիսիկ : Զայնիկը պատին ետեւ անկաղինները կը փուէ , երբեմն կ'երեւի , երբեմն կը կորսուի) :

Եղ.Սիկ .— Մակար , տղաս , ելի՛ր , տեղդ պառկէ , յոզնած ես , առաւօտուն կանուխ դաշտ պիտի վաղես : Հարսը արդէն տեղերդ շինեց , ելի՛ր , մի՛կէնար , բերանդ բաց է մնացեր :

ՄԱԿԱՐ .— (Նստած տեղը կը քննանայ) :

ՓՕԹԻԿ .— (Կարճ եւ հաստ մարդ է) Ես ալ երթամ պառկիմ , շատ եմ յոզներ , այ կնի՛կ , այդ մէկ արտը իմ եւ Մակարին հոգին բերանը բերաւ , քարը շատ է , մաքրելէն մաքրելէն ծայր չի դար :

Եղ.Սիկ .— Ես ըսի՝ այս տարի ձեռք չի զարնէք այդ արտին , մնացածը բաւական չէ՞ր :

ՓՕԹԻԿ .— Կնի՛կ ես , կը խօսի՛ս , ամէն տարի բան մը պէտք է ընենք , միւս արտերը արդէն շատ են հինգեր :

Եղ.Սիկ .— Մակա՞ր , տղա՞ս , քեզի կ'ըսեմ , ելի՛ր , տեղդ պառկէ :

ՄԱԿԱՐ .— (Ելլելով ոտքի քնարաբախ վիճակի

մէջ) Առառուն չուտ արթնցո՛ւր (կ'երբայ գօտին քակելով , թեւերը վեր կը վերցնէ ձգձգուելու համար) օ՛ֆ , օ՛ֆ ... (կ'ելլէ դուրս) :

2.

(Մակարի անկողինը այնպէս ձգուած է , որ կէսը կ'երեւի , իսկ կէսը կորսուած է տանիքին վրայ բարձրացած պատի ետեւը) :

ՓՕԹԻԿ .— Իմ անկողինս պատրաստ է , Եղոմի՛կ :

Եղ.Սիկ .— Պատրաստ է , պատրաստ :

ՓՕԹԻԿ .— (Ոտքի կ'ելլէ , կը մօտնեայ Նդսիկին եւ ականջին կը փսփսայ) Այսօր լաւ տառն է , հարսին ականջին դպիր քիչ մը , մեր օճախը գալողը իր նախանիքը պիտի մոռնայ :

Եղ.Սիկ .— Իմ ալ միտքս ատ էր :

ՓՕԹԻԿ .— Նայիր որ յօնքը շինելու տեղ աչքը չի հանես :

Եղ.Սիկ .— Դուն ինձ ինչի՞ տեղ ես դրեր :

ՓՕԹԻԿ .— Մի բարկանար , հա՞...

Եղ.Սիկ .— Չեմ բարկանար , մեղա՞յ տէր

Առուռուած :

ՓՕԹԻԿ .— Ես կ'երթամ : (Կ'երբայ պատին եւ տեսէն) Մակա՞ր , առաւօտուն քունդ չի տանէ :

3.

(Կը տիրէ պահ մը լոռութիւն : Եղիսիկ երկու ձեռքերը վեր կը տարածէ , կը նայի երկնիքին եւ լոին բաներ մը կը փսփսայ) :

ԶԱՅՆԻԿ .— (Կը մտնէ մերս , կ'սկսի հաւաքումներ ընել) :

Եղ.Սիկ .— Հարսնո՛ւկ , կէս զիշերը մօտ է , պէտք

է մենք ալ երթանք քնանանք, բայց ես քեզի խօսք ունիմ ըստու: Եկո՛ւր, նստի՛ր քովս:

ԶԱՅՆԻԿ.— Քունս շատ կը տանէ, կ'ուղեմ ես ալ քնանալ:

ԵՂՍԻԿ.— Հարս ըսածդ քունի մասին չի մտածեր, աղջի՛կո, եկո՛ւր քովս, քեզի բան պիտի ըսիմ:

ԶԱՅՆԻԿ.— (Կուգայ, կը նստի եղսիկի դիմացը):

ԵՂՍԻԿ.— Հարսնո՛ւկ, գառնո՛ւկս, դուն տակաւին մատղաշ էիր երբ մայրդ մեռաւ, նա ալ ճահիւ էր, կանաչ արեւի պէս հողին տակը դնաց, դո՛ւն չես յիշեր:

ԶԱՅՆԻԿ.— Ինչպէս թէ չեմ յիշեր, շատ լաւ կը յիշեմ, (ախուր եւ մոայլ) ի՞նչ աղուոր կին էր:

ԵՂՍԻԿ.— Այդքանը կրնան յիշել, բայց ուրիշ բաներ չես յիշեր: Ես կ'ուղեմ ողորմած հոգիին վրայ մէկ քանի բաներ պատմել, ականջիւ ող ըրէ՛, քու բնաւորութիւնդ քիչ մը շատ նման է մօրդ:

ԶԱՅՆԻԿ.— Բոլորն ալ կ'ըսեն, որ դէմքով ալ նման ևմ մօրկանա:

ԵՂՍԻԿ.— Ան ալ քեզի նման գեղեցիկ կին էր եւ այդ գեղեցկութիւնն էր, որ քիչ մը... ի՞նչ դիտեմ... քիչ մը մեղքի դուռ բացեց... իր եւ ձեր ընտանիքին համար: (Զայնիկի գլուխը կը ծու տիրութեամբ) Լաւ բան չէ մեռած մարդուն ետեւէն խօսիլ, պէտք է հոգին խաղաղ թողուլ, բայց բաներ կան, որոնց մասին բերան գոցել՝ կրնայ աւելի մեծ մեղքերու դուռ բանալ:

4.

(Այս ատեն Աշուղ Ֆարան կը յայտնուի փողոցը, աջ կողմէն, քեմի առաջակողմը, եւ կը լսէ, որ տանիքին վրայ տակաւին խօսակցու-

թիւն կայ, կ'երկարի եւ կը դիմու տանիքը, Զայնիկ կը նշմարէ ֆարանի գլուխը եւ ահարեկիչ նշաններ ցոյց կուտայ եւ կը նզնի ոչինչ չի մատնել): Ի՞նչ եղար, հարսնո՛ւկ, քեզի տակաւին չի պատմեցի, եթէ մը մտիկ ըրէ՛, յետոյ այլայլէ: (Զայնիկ կը յանի աչքերու դեպի տանիքի ցուիքը, եղսիկը ինձն ալ կը դառնայ Զայնիկի աչքերու ուղղութեամբ, բայց ֆարանը անմիջապէս կը ցածնայ եւ նզսիկ ոչինչ չի կրնար նշմարել: Եղսիկ դարձեալ կը դառնայ իր խոսքի թելին եւ կը շարունակէ): Գառնո՛ւկս, մայրդ շատ սիրուն կին էր եւ ամբողջ գիւղը մատով կը ցուցնէին, լուսինկային կըսէ՛ զուն մի ցաթիր, որ ես ցաթիմ: (Ֆարանը այլիւս առանց երեւնալու կը կանցի պատին տակը եւ ուշի ուշով մտիկ կ'ընէ խօսակցութեան): Ինքն ալ քիչ մը թոյլ բնաւորութիւն ունէր, ամէնուն երես ի վեր կը ծիծաղէր: Շատեց իրեն խրատեցին, որ ա՛լ ամուսնացած կնիկ է, լաջակը պէտք է քաշէ աչքին վրայ ու մինակ իր ամուսնին սիրէ, մտիկ ջրաւ, հասնողին սէր ձկեց: Մեղա՛յ իմ Աստծուն, Աստուած չի ցուցունէ, իր էրկանը ծոցէն ելաւ ու ուրիշին ծոցը մտաւ: Դուն կ'ըսես, որ կը յիշես, բայց չես յիշեր, Գառնո՛ւկս, հայրդ քեզ տարաւ մօրաքրոջդ տունը եւ գիշեր մը անկողնին մէջ խեղեց մօրդ ու գեղէն կորսուեցաւ ու ալ ետ չի դարձաւ: Դուն տակաւին ինչե՛ր չես գիտեր: Դուն մինչեւ հիմա գիտէիր, որ լուսահոգի մայրիկդ ինքն իր մահով մեռեր է:

ԶԱՅՆԻԿ.— (Լալով) Ես չէի գիտեր, ես այդ չէի գիտեր:

ԵՂՍԻԿ.— Մտիկ ըրէ՛, մենք որ Մակարին այնքան հակառակեցանք, որ զուն մեր տունը հարս չի

դաս, ատոր համար էր, ո՞վ գիտէ, արիւն է՝ աղ-
ջիկը քաշած կ'ըլլայ:

ԶԱՅՆԻԿ.— Ես ի՞նչ յանցանք ունիմ . . . :

ԵՂՄԻԿ.— Դուն յանցանք չունիս, բայց մօրդ
կաթը ծծեր ես: Հիմա այս բաները քեզի ըսի, որ
խելքը գլուխի բերես, առաջն ամէն բան գիտնաս,
եւ երեսդ իվեր ծիծաղողներուն կարեւորութիւն չի
տաս: Մակարս շատ չի խօսող, համբերող տղայ է,
բայց որ մէկ անդամ կատղի, կը կատղի:

ԶԱՅՆԻԿ.— Բայց . . .

ԵՂՄԻԿ.— (Ընդհատելով) Անցեալ օր դրացիներ
եկան ըսին, որ Վարդօն աղբիւրին գլուխը քեզի հետ
է խօսեր, երկար խօսակցութիւն էր ունեցեր, Վար-
դօն ամէն մարդու յայտնի է, դուն անոր ըսածնե-
րուն կարեւորութիւն չի տաս:

ԶԱՅՆԻԿ.— Վարդօն ինձ գէշ բան չէ ըսեր:

ԵՂՄԻԿ.— Վարդօն քեզի ի՞նչ ըսաւ:

ԶԱՅՆԻԿ.— Վարդօն անցեալ օր մօտեցաւ ինձ
«ի՞նչ սիրուն, ի՞նչ ճահիլ հարս ես, մէկ մը մաղե-
րուն նայէ, մէկ մը թշերուն ու աչքերուն նայէ»,
ըսաւ:

ԵՂՄԻԿ.— Այ ուրիշ բան չըսա՞ւ:

ԶԱՅՆԻԿ.— Վարդօն էր, որ ըսաւ թէ ես մօրս
շատ կը նմանիմ, «Դուն մօրմէզ անցար», ըսաւ ու
դնաց:

ԵՂՄԻԿ.— Լաւ որ աւելի չէ հաջեր, Վարդօն շատ
գէշ կնիկ է, այդպէս կ'ըսէ, կը մօտենայ ու յետոյ
կը մոլորեցնէ: (Կը տիրէ լսութիւն: Մերք ընդ
մերք ֆարանը զլուխը վեր կ'առնէ եւ կը դիտէ կը-
տուրը): Է՛ւ, արդէն շատ ուշ է, երթանք, քնա-
նանք: Մի՛ ախրիր, հարսնուկս, նայէ, մօրդ չնը-
մանիս ու մեր տան վրայ ալ արատ չբերես: (Եր-

կուբն ալ ոտքի կը կանգնին) Ես չեմ ըսեր, որ սկսեր
ես, իմ ըսածները սիսալ չհասկնաս, ես պարտք սե-
պեցի այս բաները յայտնել քեզի, որ չի մոլորիս,
(բերանը մօտեցնելով Զայնիկի ականջին) ամէն կըն-
կայ համար մէկ տղամարդը հերիք է: Ես ալ կնիկ
եմ, գիտեմ: Երթանք: (Զայնիկը զլուխը ծուած՝
կը հետեւի եղանկին, բայց զլուխը դարձնելով ետ՝
նշան կ'ընէ ֆարանին սպասել այդ տեղ: Կ'ելլեն
դուրս, դէպի պատին ետեւ երբալով):

5.

(Տեսարանը կը մնայ պարապ: Ֆարանը զգային
շարժումներ կ'ընէ, ֆիչ յետոյ Զայնիկը կը վերա-
դառնայ եւ չորս կողմը լաւ մը քննելի յետոյ, կը մօ-
տենայ կտորիք ցուիին, կը ծոփի վար եւ ֆարանին):

ԶԱՅՆԻԿ.— Սպասէ՛ մինչեւ քննանք:

ՖԱՐԱՆ.— (Ցած ձայնով) Կեսուրդ կ'ուզէ բեր-
նէդ բան առնել, զգոյշ եղի՛ր:

ԶԱՅՆԻԿ.— Գիտեմ, գիտեմ: (Կ'երբայ յետ):

6.

ՖԱՐԱՆ.— (Կ'սպասէ անհամբեր, կ'երբայ փո-
ղոցին երկու կողմերը քննելու եւ կը վերադառնայ):
Ես գիտեմ, իմ օրն է հասեր: (Լուսթիւն): Մի՛րտ,
մի տանջեր ինձ, ճրագներդ մարէ՛ եւ նստի՛ր մթնշա-
ղետ մէջ: (Ցանվասրասից)

Մի՛րտ, դուն դո՞դ ունիս՝

Արեւդ զոցէ՛,

Մի՛րտ, դուն եա՞ր ունիս՝

Ոտքիդ տակ վարդ է:

Բայց որ չսիրեմ, ի՞նչ պիտի ընեմ, աղօթե՞մ,
ծունկերս քարերո՞ւն տամ: Ո՛չ, ո՛չ, արեւն ինձի

համար է մարեր, որպէս զի ես իմ կրակներս վառեմ
այս լուսնին տակ, որպէս զի իմ ցոլքերս թափին
ու արիւնոտեն փողոցներն ու դաշտերը:

7.

ԶԱՅՆԻԿ. — (Կ'երեւի դարձեալ կտորին վրայ,
զգուշուրեամբ կը մօտենայ ցուիքին, կամաց մը)
Ֆարան, (կը ծոփ վար) հիմա կուզամ, քիչ մը համ-
բերէ, կեսուրս շուտ կը քնանայ:

ՖԱՐԱՆ. — (Թեւերը կ'երկարէ գրկելու համար
Զայնիկը, բայց չի յաջողիր: Զայնիկ կը բարձրա-
նայ արագ):

ԶԱՅՆԻԿ. — Յետոյ, յետոյ: Անգամ մըն ալ նա-
յիմ ու գամ (կը հեռանայ դէպի կտորին յետնա-
կողմը: Ֆարան կը նայի ետեւը բազուկները պարապ
կարկառուն օդին մէջ):

8.

ՖԱՐԱՆ. — (Անհամբեր) Լուսինն է վար իջեր,
երդի պէս ժուռ կուզայ իմ գլխուս վրայ, բե՛ր ոտ-
քերդ, դի՛ր որտիս վրայ, եա՛ր, ոտքիդ դպած տեղը
կրակի պէս վարդեր բացուկն, կակաչներ վառին:
(Վ'արտասանէ):

Եարս է կանչեր գիշերանց,
— Ասսուծոյ ճայնն է ինձ հասեր,
Սիրտս է երուեր գիշերանց,
— Դող մը հոգիս է կպե՛ր:
(Լուուրին):

9.

ԶԱՅՆԻԿ. — (Ետ կուզայ արագ բայց զգոյշ քայ-
լերով, շորերը կէս մը համուած են) Ֆարան, տա-

կաւին վստահ չեմ թէ բոլորը քնա՞ծ են: Ես հիմա
երթամ, շուտով կուզամ:

ՖԱՐԱՆ. — (Կ'ուզէ համբուրել, բայց Զայնիկը
մեղմ նազանեով մը քոյլ չի տար):

ԶԱՅՆԻԿ. — Ես կ'երթամ հիմա, քիչ մը պառկիմ,
ո՛վ զիտէ, կեսրոջս խօսքերը բուլրովին ջուրը կա-
րելի չէ նետել, թերեւս կը հսկեն (նորէն կը շտկուի,
բայց կը կենայ ֆարանի խօսքին վրայ):

ՖԱՐԱՆ. — Կեսուրդ բաւական բան կուահեր է:

ԶԱՅՆԻԿ. — Ես նորէն կուզամ (կ'երբայ: Կը
տեսնուի որ անիկա կ'երբայ եւ կը մտնէ անկողին):

10

ՖԱՐԱՆ. — (Լուուրենէ մը յետոյ) Եթէ պիտի
զաս, եկո՛ւր, մա՛հ, գեղեցի՛կ, խորո՛ւնկ գիշեր է,
ես պիտի ուզէի մեռնիլ այս գիշեր: Այս կապոյտին
եւ այս լուսնին տակ աչքերս կը զոցեմ՝ բաւական
է, որ իմ եարէս մազ մը, մազ մը իյնայ իմ
սրտիս վրայ:

(Լուուրին):

Աշուղ եմ, կը սիրեմ, կը սիրեմ ու կը մեռնիմ:
ինձ երգ պէտք է, ես երգ ունիմ, ինձ սէր պէտք է,
սէր ունիմ, ինձ եար պէտք է՝ եար ունիմ, ինձ հան-
գիստ պէտք է՝ մահ ունիմ: Հէ՛յ աշխարհք, դա-
րո՛ւն աշխարհք, ծաղիկներդ մի՛ չորցներ, աղբիւր-
ներդ մի՛ ցամքեցներ, սիրտդ պարապ մի՛ թողուր,
լեցո՛ւր, լեցո՛ւր, երգով լեցուր, սիրուններով լե-
ցո՛ւր, վարդերով ու չողերով լեցո՛ւր: Հէ՛յ աշ-
խարհք, գարո՛ւն աշխարհք, զո՞վ ես, հո՞վ ես, ծո՞վ
ես, ես քու հողիդ ու ջուրիդ պէս եմ, սիրտ ունիմ՝
սէ՛ր կ'ուզեմ, եա՛ր կ'ուզեմ:

(Լուուրին):

ԶԱՅՆԻԿ. — (Կենակ անկողնելն, կը նայի չորս կողմը, կը կարսուի, դարձեալ կը յայտնուի եւ կրագայ դէպի Ֆարան) : **Բոլորը** քներ են, **արթուն մարդ չիկայ:**

ՖԱՐԱՆ. — **Աչխարհքն է քներ,** **Զայնիկ,** **մինակ իմ ու քու սրտերն են արթուն:** **Ծանր է աշխարհքին քունը,** **եա՛ր,** **միայն գարուններն են արթուն:**

ԶԱՅՆԻԿ. — (Թեւերը կ'երկարէ Ֆարանի վզին, Ֆարան կը համբուրէ երկար կէս զրկած) : **Ես գիտեմ,** **Ֆարան՝,** **ասոր վերջը գէշ է,** **բայց ի՞նչ ընեմ,** **սիրոս դադար չունի:** **Մօրկանս պատմութիւնը չէի դիտեր,** **կ'երեւի ես ալ այդպէս պիտի մեռնիմ:**

ՖԱՐԱՆ. — **Սիրողը չի մեռնիր,** **եա՛ր,** **սիրողին համար տակաւին մահ չէ եղեր:** **Ես շատ եմ կարդացեր,** **սիրողները չեն մեռեր,** **սիրողները դադտնի կ'ապրին մարդոց սրտերուն մէջ,** **ո՞վ գիտէ, Զայնիկ,** **քանի՛ քանի՛ սիրողներ իմ սրտիս մէջը կ'երգեն այս դիշեր,** **ո՞վ գիտէ, քանի՛ քանի՛ սիրուններ այս դիշեր մէջ հազարաւոր ուրիշ աչքեր ինձ կը նային,** **Ճըռթունքներդ արեւէն ալ տաք են,** **միթէ՞ մէկի մը բթունքները կարող են այդքան տաք ըլլալ** (կը համբորի) :

ԶԱՅՆԻԿ. — **Ֆարան,** **մօրմէս աւելի վատ մահ ալ ունենամ՝ ետիս չեմ դառնար ու նայիր,** **ասկէց ետքը աշխարհքն ի՞նչ ընեմ,** **մարդիկն ի՞նչ ընեմ,** **մինակ քու կեանքդ վտանգի տակ ըլլայ իմ պատճառվ,** **Ֆարան,** **ես ատկէց կը վախնամ:**

ՖԱՐԱՆ. — **Վտանգի մասին մի՛ մտածեր,** **Զայնիկ,** **ես չեմ մեռնիր,** **ես նոյնիսկ չեմ ծերանար,** **ե-**

թէ միայն քեզ ստեղծող Աստուածը ինձ չի նախանձի, **մարդոց սուրը չի կրնար իմ սէրը կտրել:**

ԶԱՅՆԻԿ. — **Ֆարան, Ֆարան,** **արեւիդ մատաղ,** **Ֆարան,** **ես այդ մարդուն ծոցը ա՛լ չեմ մտնար:**

ՖԱՐԱՆ. — **Եկո՛ւր,** **քեզ իմ տունը տանեմ,** **եկեղեցին օրէնքը ես շատունց եմ խախտեր...**

ԶԱՅՆԻԿ. — **Զէ,** **Ֆարան,** **այդպէս բան ըլլար,** **այդ բանը մէր մահը ըսել է:**

ՖԱՐԱՆ. — **Ես ըսի քեզի,** **որ մենք չենք մեռնիր,** **Զայնիկ:**

ԶԱՅՆԻԿ. — (Վարանում, զգուշութեան շարժումներ) **Ես զարձեալ երթամ,** **ներսը նայիմ ու գամ (կ'երթոյ Փարսիր համբուրնել յետոյ, լուութիւն) :**

12

ՖԱՐԱՆ. — **Սիրելու համար այս աշխարհը պպտիկ է,** **սիրելու համար այս գիշերը շատ կարճ է:** (Լուութիւն) :

13

ԶԱՅՆԻԿ. — (Ետ կուզայ արագ քայլերով, կը ծոփի վար) **Ֆարան,** **արթուն մարդ չիկայ:**

ՖԱՐԱՆ. — **Զայնիկ,** (կը զրկէ) :

ԶԱՅՆԻԿ. — **Իմ մարդէս վախ չիկայ,** **կեսո՛ւս կը նայ արթուն ըլլալ,** **նա ալ կը քնանայ,** **ներս չմը-կը նայ արթուն ըլլալ,** **նա ալ կը քնանայ,** **ներս չմը-կը նայ արթուն ըլլալ:** (Լուութենէ յետոյ) **Ֆարան,** **ա՞լ մի՛ կենար,** **գնա՛,** **վաղը գիշեր նորէ՞ն եկուր:**

ՖԱՐԱՆ. — **Ո՛չ,** **Զայնիկ,** **ո՛չ,** **ես այստեղ պիտի քիսացի՛ր:**

ԶԱՅՆԻԿ. — **Մինչեւ դուն չերթաս՝** **ես անկողին չեմ մտներ:**

ՖԱՐԱՆ.— Ինչպէս երթամ, ինչպէս հեռանամ, եա՛ր, քեզմէ ի՞նչպէս հեռանամ: Մինչեւ հիմա ես կը հաւատայի, որ սիրեր եմ, շատ եմ սիրեր, բայց հիմա նոր եմ սկսեր սիրել, Զայնիկ, նո՛ր եմ սկսեր սիրել, նո՛ր:

ԶԱՅՆԻԿ.— Ես չեմ գիտեր թէ տղամարդը այս-քա՞ն անուշ է, (կը համբուրէ երկար) ես չեմ գիտեր մարդուն ծոցէն դուրս ելլան ալ այսքան նուշ ու շաքար է:

ՖԱՐԱՆ.— Աշխարհի սիալներն են քաղցր, եա՛ր, օրէնքներէն դուրս եղած բաներն են, որ մեղ-րի մէջ թաթիուեր ու դուրս են ելեր: Միտքդ բեր, Զայնիկ, այն բոլոր բաները որոնք արդիլուած են մարդոց օրէնքով, միաքդ բեր այն բոլոր բաները, որ ստիպուած ես ծածկել ուրիշներէն: Անուշ են, քաղցր են, մեղք են բոլո՞րը, բոլո՞րը:

ԶԱՅՆԻԿ.— Ֆարա՞ն, իսպ ըսող ֆարա՞ն, ինձ սիրող ֆարա՞ն... (կը փարքուի ֆարանի վզին):

ՖԱՐԱՆ.— Նայիր որ սրտիդ ուզածէն ետ չեմ եղած եւ քեզ կը դատէ իրեւ կեղծաւոր: Որ սիրտ, կ'ուզէ սիրել, մի խեղզեր սրտիդ ձայնը, Զայնիկ, ատիկա է մեծ մեղքը: (Փօրիկ, գիշերային շորե-րով, կամաց մը կ'երեւի կտորին ներքնակողմը, ա-նոր երեւալը կը նշմարուի դահիճնեն, բայց ֆարան եւ Զայնիկ չեն նշմարեր եւ կը շարունակեն իրենց զեղումները): Սիրէ՛, աղուո՞րս, սիրէ՛, իմ չի սի-րելուս համար եմ միայն զղացեր (կը համբուրէ):

14

ՓՕԹԻԿ.— (Չեռքերով կ' զարնէ գլխուն եւ աչ-քերը կը յառէ երկնելին):

ՖԱՅՆԻԿ.— Կը սիրեմ, ֆարա՞ն, կը սիրեմ, ես ֆարանը կը սիրեմ:

ՖԱՐԱՆ.— Ո՞վ կ'ուզես սիրէ, սրտովդ սիրէ, եկեղեցիով մի՛ սիրեր:

15

ԵՂՍԻԿ.— (Գիշերային շորերով կ'երեւի իր ա-մուսնին ետեւ եւ կամացուկ ետ կը քաշէ Փօթիկը: Կը կորսուին):

16

ԶԱՅՆԻԿ.— (Յանկարծակի կը ցնցուի) ֆարա՞ն, մարդ կուգայ:

ՖԱՐԱՆ.— Մի՛ վախնար (երկուքն ալ կը նային փողոցի աջ կողմը):

17

ՎԱՐԴՈ.— (Ներս կը մտնէ աջ կողմէն, գլխուն շալը կը նետէ մեկ կողմ):

ՖԱՐԱՆ.— Վարդօն է: Ինչո՞ւ եկար:

ՎԱՐԴՈ.— Ի՞նչ չի դամ: Հերիք չէ՞ այսքան ա-տեն մնաս այստեղ: Այնպէս պիտի ընես, որ բոլորն ալ նշմարեն: Իրիկունը տէրտէրը նորէն տեսաւ, ակոնաները կոճտեց ինձի, գեղն ամբողջ գիտէ որ ես Զայնիկի հետ խօսեր եմ: Մի՛ կենար այստեղ, գնա՞ տուն: Հարսնուկ, դուն ալ գնա ու պառկէ՛:

ԶԱՅՆԻԿ.— Ես ըսի ֆարանին, մտիկ ըրաւ: Վարդօն շիտակ է, ֆարան, գնա՛, բան մը կը պա-տահէ:

ՖԱՐԱՆ.— Վարդօ՛, քու դործդ վերջացեր է, գնա՞ քու բանիդ: Գնա՛, քաղէ՛ բոլոր արտերս:

ՎԱՐԴՈ — Մի՛ բարկանար, ֆարա՛ն, ես ի՛մ
բանիս կ'երթամ, դուն ալ քո՛ւ բանիդ գնա:

ՖԱՐԱՆ — Մի՛ արգելք ըլլար ինձ, Վարդօ՛,
չեմ ուզեր խաթերդ կոտրել, ի սէր Աստուծոյ, եր-
կար մի՛ ըներ:

ՎԱՐԴՈ — Ես կ'երթամ, ֆարա՛ն, ես կ'երթամ,
միայն ես քու մասիդ կը մտածեմ:

ՖԱՐԱՆ — Իմ մասին մի՛ մտածեր, ե՛ս չեմ մտա-
ծեր իմ մասիս:

ՎԱՐԴՈ — Մեղքը վզիդ: Քնացեր էի, յանկարծ-
մէկը կարծես արթնցուց եւ ըստւ, գնա՛, ֆարանը
տէս: Գացի տունը, հարսները ըսին, որ տակաւին
չես եկեր, վաղեցի եկայ: Փա՛ռք Աստուծոյ, բան
մը չէ պատահեր: Ես կ'երթամ (կ'երթայ, բայց
տակաւին դուրս չելածի, կը դառնայ եւ Զայնիկիմ
ուղղելով իր խօսքը) Հարսնո՛ւկ, դուն ֆարանին մը-
տիկ մըներ, գնա՛ ու տեղդ պառկէ՛, ֆարանը ինք-
զինք կորսնցուցեր է (կ'ելլէ դուրս):

18

ՖԱՐԱՆ — (Ետեւէն ճեռքով հեգնական նշան
կ'ընէ):

ԶԱՅՆԻԿ — Ֆարա՛ն, հոգիիդ մեռնիմ, ես քեզի
դուրապան, ֆարա՛ն, վարդօն շխակ է, հերիք է, ես
երթամ, պառկիմ, դուն ալ տունդ գնա:

ՖԱՐԱՆ — Եթէ կ'ուզես երթալ, ես չեմ բռներ
քու ձեռքդ, եա՛ր, միայն մի՛ հրամայեր իմ սրտին,
թող որ ի՞նչ կ'ուզէ՝ ընէ: Իմ սիրոս իրեն համար
ինք հաշիւ պիտի տայ:

ԶԱՅՆԻԿ — Դուն որ՝ չերթաս՝ ես այս ցուիքէն
չեմ հեռանար: (Լուսրիսն) Նորէն երթամ չորս

ԿՌՂՄԸ նայիմ: (Կը հեռանայ, մինչեւ կ' հասնի
կտուրի ներքնակողմը եւ յանկարծ ահարեկած կ'ար-
ձակէ սուր նիշ):

19

ՓՕԹԻԿ — (Կը յայտնուի կտուրի ներքնակող-
մը) Անզգա՛մ քեզի, դուն էիր պակաս մեր անունը
արտաւողող:

ԶԱՅՆԻԿ — Ոտքդ պազնեմ՝ մի՛ պոռար, ե՛ս
սխալեցայ, ես եմ մեղաւորը:

ՓՕԹԻԿ — (Կը յարձակի վրան եւ քեւէն բռնե-
լով կը քաշէ կը իրէ դէպի պատկն ներս): Նե՛ր
կորսուիր, մեղքի արմատ, իժի՛ ծնունդ: (Կը մօսե-
նայ ցուիքին):

ՖԱՐԱՆ — Մի՛ դպչեր այդ ծաղիկին, հեռո՛ւ կե-
ցիր, հէ՛յ, հեռու, դուն ես իժի ծնունդը:

20

ԵՂՍԻԿ — (Կ'ելլէ դուրս) Վա՛յ իմ գլխուն, այս
ի՞նչ ձիւն էր եկաւ իմ գլխուն, իրիկունը խրատեցի,
գլխուն գալիքը դիտէի: (Կ' վազէ բռնելու Փօթիկը,
բայց անիկա կը ցատկէ վար եւ կը բռնէ ֆարանը):

ՓՕԹԻԿ — Հերիք եղաւ քու ըրածներդ, Աշո՛ւզ,
դուն որ իմ տունը ոտք կոխեցիր, կեանքիդ վերջն է:

ԵՂՍԻԿ — Քա Մակա՛ր, արթնցի՛ր, (Կը քաշէ
վերմակը) արթնցի՛ր, տե՛ս, ի՞նչ է եկեր մեր գլխուն:

ՖԱՐԱՆ — Ես քու տունդ ոտք չեմ կոխեր, աշ-
խարհքն ամբողջ քեզի չի պատկանիր:

21

(Արդին կամաց կամաց դրացի տաճիքներէն մարդիկ արքնցիք են եւ հաւաքուած են եւ կը դիտեն. իրարանցման մէջ են, կը խօսին, մէկ քանի տղամարդիկ վար կը ցատկին եւ կը մօտենան Թարամին եւ Փօթիկին):

ՓՕԹԻԿ.— Իմ նամուսիս վրայ ոտք նս գրեր, քու կեանքիդ վերջն է, Աշո'ւղ, իմ հարսն.ուրիշներու մեր հարսները չի կարծես ու տղւնդ տանես, Փօթիկ չէ մեռեր:

22

ՄԱԿԱՐ.— (Կ'արքնեայ, բայց տակաւին աչքերը քնարարալս են, կը կոտրտուի) Ի՞նչ կայ, ի՞նչ է եղեր որ...

ԵՊՍԻԿ.— Մակար, տղա՛ս, խելքդ գլուխու բեր, ցատկէ՛ մէկ մը, հարսը ուրիշն հետ է:

ՄԱԿԱՐ.— Հարսը ուրիշն հետ է, (ոսքի կը կանգնի) Հարսը ծոցս չէ՞ր:

ԵՊՍԻԿ.— Զէ, քնացեր մնացեր ես, ծոցէդ ելեր, դացեր աշուղին հետ կը պաշտուէր, հայրդ բռնեց:

ՖԱՐԱՆ.— Թո՛ղ օձիկս, ես քեզի պէս շատերն եմ տեսեր, դուն իմ սրտիս վրայ չղթաներ չես կրնար դնել, թո՛ղ օձիկս:

ՓՕԹԻԿ.— Եկէ՛ք, եկէ՛ք, թո՛ղ բոլոր զիւզը հաւաքուի այս տեղ, աշուղը իմ նամուսս է պղծեր, ես աշուղը պիտի սպաննեմ, եկէ՛ք, եկէ՛ք:

ԶԱՅՆԻԿ.— (Կը վագէ դուրս) Ինձ սպաննեցէ՛ք, ես եմ մեղաւորը, աշուղը յանցանք չունի, ես եմ մեղաւորը:

ՄԱԿԱՐ.— Ներս անցի՛ք, չուն քեզի, (կը յարձակի վրան) հիմա հոգիդ կը հանեմ: (կը իրէ, կը ձգէ ներս):

ՖԱՐԱՆ.— Թո՛ղ օձիկս, կ'ըսեմ, (կը զարնէ Փօթիկին):

ՓՕԹԻԿ.— Բոլորդ տեսէ՛ք, Աստուած ալ թո՛ղ տեսնէ, մարդի՛կն ալ, աչքովս տեսեր եմ, եթէ մեղք մը կայ, իմ վզիս թող ըլլայ: (կը բաշէ դանակը):

ԴՐԱՅԻ ՄԸԼ.— Սպասէ՛, Փօթի՛կ, գեղի մեծերը թող գան, գացին տէրտէրը կանչելու, (կը բռնէ Փօթիկը, իրարանցում, բաշբուժ):

ՓՕԹԻԿ.— Տէրտէրը գայ ի՞նչ պիտի լնէ:

ՖԱՐԱՆ.— (Կը զանայ ազատիլ Փօթիկի ձեռքէն եւ կ յաջողի, բայց վրայ կը հանին Փօթիկի ազականներ):

23

ԱՆՈՆՅՄԵ ՄԷԿԸ.— Քու վերջդ եկեր է, (կը բռնէ ֆարանը: Ֆարան կը նզնի ազատիլ):

ՖԱՐԱՆ.— (Սարսափելի բարձր ճայնով) Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, աշուղը կ'սպաննեն, աշուղը կ'սպաննեն, լսեցէ՛ք, սիրելուս համար ինձ կ'սպաննեն:

ՓՕԹԻԿ.— (Դանակը կը խրէ ֆարանի կուրծին, ֆարանը կ'իյնայ):

ԳԱՅՆԻԿ.— (Կը յաջողի փախչիլ եւ կը ցատկէ կտորին վար): Ինձ ալ սպաննեցէ՛ք, անաստուածնե՛ր, ինձ զոռով պատկեցիք, չէի ուզեր, չէի ուզեր:

24

(Փողոց կը մտնեն Վարդօ, Զարիկ եւ Սօնիկ):

ՎԱՐԴՈ.— Ի՞նչ կուզէիք այս մարդէն, ձեր հարուց զսպեցէք:

ՓՕԹԻԿ. — (Կը յարձակի վարդոյի վրայ) :
 ՎԱՐԴՈ. — Տէ՛, չնութիւնդ իմ վրայ ալ մի՛
 փորձեր :
 ԶԱՐԻԿ. — (Կիյնայ գետին ֆարանի կողքին)
 Ֆարա՛ն, ինձ ալ քու հետղ տար :
 ՍԾՆԻԿ. — Ֆարա՛ն, ֆարա՛ն : (Կիյնայ վրան) :
 ԴԻԱՑԻ ՄԸ. — Սուս կեցէ՛ք, անառակ կիներ,
 անոր արիւնը ձեր վզին է :
 ՎԱՐԴՈ. — Ձեր վզին է, ձե՛ր ...

25

ՏԵՇԻ ՄԱԱՄԲՈՒ. — (Կը մտնէ փաղոց աջ կողմէ,
 կը դիտէ պահ մը) վերջը՛, վերջը՛ այս էր քու վախ-
 ճանը, Աշուղ, մարդոցմէ զտար, Աստուծմէ ալ կը
 դանես :

ՖԱՐԱՆ. — (Որ մինչեւ այդ ատնն հոգեվարքի
 հանդիւններ կը հանէ) Աստուծմէ կը զտնեմ ես,
 Աստուծ իմ ձեռքերէս կը բռնէ եւ կը տանի իր մօ-
 տը (Ֆարան կ'արտասանէ այս խօսքերը կերկերուն
 ճայնով, հոգեվարքի մէջ) ես ճակատս կը կրթնցնեմ
 աստղի մը, ու վերէն, երկինքին ձեզ կը նայիմ, Տէր
 Հա՛յր, քու ու քու ժողովուրդիդ վրայ : Դանակ
 խրեցին իմ սրտիս մէջ, բայց նոր վարդեր կը բաց-
 ուին, նո՞ր, նո՞ր վարդեր, վա՛յ ձեզի, տակաւին
 շատ կոկոններ կան բացուելիք իմ սրտիս մէջ : Աօ-
 նի՛կ, Զարի՛կ, մատա՞ղ ձեր ոտքերու հողին, մատա՞ղ
 ձեր աչքերու լոյսին, ներեցէ՛ք ինձ, որ ուրիշը սի-
 րեցի, մէկը հազար արժէ, հազարը մէկ չարժէ :
 Զայնի՛կ, ես երջանիմ եմ, որ քեզի համար կը մեռ-
 նիմ : Հէ՛յ աշխարհք, հէ՛յ գարուն, իմ չունչս ձե-
 զի, իմ հովերս ձեզի : Տէր Հա՛յր, ինձ մարդիկ

սպաննեցին, քեզ ալ Աստուծա՛ծ պիտի սպաննէ : (Տէ՛ք
 Մամբրէն կը ցնցուի եւ իրեն հետ միւսները) իմ վրայ
 աղօթք չի կարդաս, աղօթք երբեք մի՛ կարդար,
 գնա՛ դաշտը, ծաղիկներ քաղէ՛ ու լա՛ց, լա՛ց քու
 սրտիդ վրայ, լա՛ց քու չոր ու ցամաք կեանքիդ վրայ :
 Ես սիրեցի, շատ սիրեցի, բայց քիչ սիրեցի :

Ես սիրեցի երգով, շողեով

ին սիրուններն այս զեղին

Ես սիրեցի կրակ սրտով

Աստուծոյ մա՛տով ու խօ՛սեով :

Զայնի՛կ, Զայնի՛կ, քու հոգիդ... (կը մեռնի) :
 (Աօնիկ, Զարիկ, Զայնիկ կուլան) :

ՎԱՐԴՈ. — Աստուծոյ կրակը իշնայ բոլորիդ վր-
 այ, Աստուծոյ կրակը :

(Վարագոյր)

(Վերջ)



Հայաստանի Ազգային գրադարան



NL0423522

31337

ՆԹՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՄԼՈՅ ՏԱԿ ԵՆ ԵՒ
ՇՈՒՏՈՎ ԼՈՅՍ ԿԸ ՏԵՍՆԵՆ

1. Առաւոտին մէջ (Քերքուածներ)
2. Յաւերժութիւն (Ողբերգութիւն)
3. Տօնօն (Վէպ)
4. Պատմուածքներ (Ա. շարֆ)
5. Պատմուածքներ (Բ. շարֆ)
6. Արձակ Երգեր
7. Արձակ Էջեր

